ՏԱՐԻ 45ՐԴ — ԹԻՒ 259 — Կ. ՊՈԼԻՍ, ՓԵՏՐՈՒԱՐ 19/4 ՄԱՐՏ 1902 — 24 ԶԻԼԳԱՏԷ 19 ՇՈՒՊԱՔ 1317 — ԵՐԵՔՇԱԲԹԻ

10 ՓԱՐ

# ՄԱՆԶՈՒՄԷ ԷՖԿԻԱՐ

10 ՓԱՐ

ԱԶԳԱՅԻՆ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ — ՀԱՅԱԹԵՐԹ ԱՌԱՒՕՏԵԱՆ — ԳՐԱԿԱՆ ԵՒ ԳԻՏԱԿԱՆ

MANZOUMÉ-I-EFKIAR
JOURNAL ARMÉNIEN
QUOTIDIEN, POLITIQUE, FINANCIER ET LITTÉRAIRE
Directeur-Propriétaire
OHANNÈS E. KAÏSÉRIAN
38, Grand' rue de la S. Porte, 38
Constantinople

ՏԷՐ ԵՒ ՏՆՕՐԷՆ
ՅՈՎՀԱՆՆԷՍ Ե. ԳԱՅՍԷՐԵԱՆ
Առ որ կ'ուղղուին ամէն տեսակ գրութիւններ։

ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆ
38, Պապը Ալի ճաssէսի, 38

Ամբագրութեան ուղղուած գրութիւններ ետ չեն տրուիր։

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

| | Տարեկան | Վեցամսեայ |
|---|---|---|
| Պոլսոյ համար | 80 ղրշ. | 50 |
| Դաւառներու համար | 108 ղրշ. | 60 |

ՑԱՅՏԱՐԱՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Մէկ անգամի համար, տողը 5 ղրուշ։
Մէկ անգամէ աւելի ծանուցմանց համար մասնաւոր պայմաններ։

منظومهٔ افکار
صاحب امتیاز و مدیر مسئولی
اوحانس فرید قیصریان
مطبعه و اداره خانه‌سی
باب عالی جوارنده ۳۸ نومرولو داره خصوصه

## ՄԱՆԶՈՒՄԷ

ԿԸ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԻ ԱՄԷՆ ՕՐ ԱՐՇԱԼՈՅՍԻՆ

## ԱՄԷՆՔՆ ԱԼ

# ԹՈՂ ԿԱՐԴԱՆ

## ՎՆԱՍ ՉՈՒՆԻ

*Շաբաթէ մը ի վեր նամակներ կ'ըստանանք գաւառներու ընթերցողներէն, որոնք բաժանորդագրուիլ կ'ուզեն «Մանզումէ»ի, բայց ոմանք կը մոռնան բաժնեգինը ներփակ ղրկել և կը խնդրեն որ թերթերը ղրկենք, առաջին առթիւ դրամը դանձելու պայմանով, ոմանք ալ, «բաժնեգինը պատրաստած ենք, չենք գիտեր ինչ միջոցով ղրկենք» կը հարցնեն։*

*Այս բազմաթիւ խնդրանքներուն անկարելի ըլլալով անհնազանդ պատասխանել, ներկայիս կը փութանք բացարձակապէս ծանուցանել թէ՝*

«ՄԱՆԶՈՒՄԷ»Ի
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆԸ
# ԿԱՆԹԻԿ Է

*ԱՊԱՌԻԿ ՉԿԱՑ Ո՛ԵՒ Է ՄԷԿՈՒ ՀԱՄԱՐ բաժանորդ գրուիլ ուզողը կրնայ բօսթային աւանդ տալ դրամը որ վստահապէս կը հասնի մեր ձեռք։ Նոյնպէս կարելի է Օսմ. բօսթատան փուլ ղրկել քսան հատ ղրուշնոց փուլը մէկ մէճիտ հաշուով։*

*Այս պայմանը կը յիշեցնենք նաեւ այն մեծայարգ բաժանորդներուն, որոնք Մանզումէի հրատարակութեան օրէն ի վեր թերթ կ'ստանան և չեն բաբեհաճած դեռ փոխարէնը ղրկել։ Այնպիսիներ կ'սպասեն արդեօք որ տարի մը թերթ կարդալէ ետքն Ա.Շ. ԽԱՐՀԱՒԱՐ ՆԱՐԵԿ ալ ձրի օրան։*

ԸՆԿԵՐԱՅԻՆ ՆԻՒԹԵՐ

## ԱՐՏԱՔԻՆ ԵՐԵՒՈՅԹՆԵՐԸ

*Շատ անգամ առիթ կ'ունենանք ընտանեկան և ընկերական հաւաքումներու մէջ այս ու այն անձին նկատմամբ լսել նպաստաւոր կամ անպաստ կարծիքներ։*

*Մեր մէջ զօրացած է, արդարեւ, քննադատութեան ոգին. բայց ոչ ուղիղ քանին, այլ թիւր, ոչ-անկեղծ եղանակով քննադատութեան ոգին։*

*Արտաքին երեւոյթին, հագուստին ու կապուտին շատ մեծ կարեւորութիւն կու տանք։ Երբ կը տեսնանք մարդիկ՝ որոնք ճոխ հագուած են, չափազանց կը զմայլինք անոնց բարոյական արժանիքին վրայ ալ. և ընդհակառակն, անոնք որ պատշաճ խնամքը նոյն իսկ մը զլանան իրենց արտաքին երեւոյթին, կ'արհամարհենք այնպիսիները։*

*Այս անգիտակից դնահատումները կ'ենթադրեն անշուշտ անմշակ միտք մը և անխնամ տրամաբանութիւն մը։*

*Արտաքին երեւոյթէն դատել մէկը, երբեմն փիլիսոփայական էր և ընդհանուր. և մինչեւ հիմակ ալ կարելի չէ այդ վարդապետութիւնը մերժուցանել։ Արտաքին երեւոյթներ ընդհանրապէս ներքինին արտայայտութիւններն են, այս սկզբունքը անհերքելի է։ Բայց, որպէս զի կարող ըլլանք արտաքինէն ներքինը դատել ու ճանչնալ, հարկ է քնախօս հոգեբան մը ըլլալ և փորձ։*

*Երբ եւրոպական քաղաքակրթութիւնը դեռ այսչափ չէր ներգործած մեր բարքերուն ու վարքին վրայ, այն ատեն եւս կարելի էր դուցէ արտաքինէն դատել ներքինը։ Բայց այժմ երեւոյթները փոխուած են բոլորովին. քաղաքակրթութիւնը մէկ մէկ կեղծաւոր դարձուցած է զմիզ. ամէնէն չար մարդիկ, իբրեւ ամէնէն բարին կը ներկայանան։*

*Անոնք որ չեն սիրած մարդուն հագին ու անոր զանազան երեւոյթները, անոնք որ՝ չեն խմաստասիրած մարդկային բարի և չար կիրքերը, ու անոնց արտայայտութեան եղանակները, բազմազան երեւոյթները, անոնք միշտ կը խաբուին. անոնց նպաստաւոր կամ անպաստ կարծիքներն ու համոզումները անատոյգ են և անկարեւոր. անոնք խաբուած են դժբաղդաբար։*

*Այո՛, յայտնի է անշուշտ չատերուն թէ՝ գիտութեանց միջոցաւ կարելի է նոյն իսկ ո՛և է անհատի ներքին նկարագիրը ճանչնալ՝ իր դէմքէն, իր հագուստները կտրատելու, կօշիկները հինցընելու կերպէն, իր գրուածքէն, իր ստորագրութենէն և անոր հիւսակէն։*

*Բայց այս մասնաւոր գիտութիւն մըն է, որմէ ընդհանրապէս զուրկ են մեր չատ մը քննադատողները՝ որոնք ամէն ինչ արտաքին երեւոյթէն միայն կը ճանչնան ու կը վճռեն։*

*Զարախօսութիւնը. ահա՛ այս անհիմն և անատոյգ քննադատութեան արդիւնքն է սոսկական։*

*Բայց մեր նպատակն է ցոյց տալ թէ՝ այս կեղծ երեւոյթները քանի՛ քանի՛ ընտանեկան դժբաղդութեանց ծընունդ տուած են։*

*Մեր ծնողքները և երկսեռ երիտասարդները, քիչ բացառութեամբ, ենթակայ են այս խաբկանքին։*

*Մեր աղջիկները սեռային արթնութիւն մը կ'ունենան, արդէն չատ կանուխ, ինչ որ միջավայրին, կլիմային և քաղաքակրթութեան հրամանքին համեմատ կը տարբերի զգաւապէս գաւառներուն մէջ։ Այդ աղջիկները 13-14 տարեկան անփորձ հասակի մը և վիճակի մը մէջ կը սկսին անմիջապէս փնտռել իրենց կենակիցը ապագայ, և սիրել. բայց երանի թէ չիսքուէին և այդպէս ինքզինքին չենթարկէին աներեւակայելի դժբաղդութեանց։*

*Դժբաղդաբար, ամուսնութիւնը՝ որ երջանիկ կեանք մը կ'ենթադրուի, կը դառնայ դժոխք մը և ինչո՞ւ։—Որովհետեւ խեղճ և անփորձ ու միամիտ աղջիկը դեռատի, չէ քննած երբէք իր ընդունած երիտասարդին ներքին բարոյական նկարագիրը։ Չէ ստուգած անոր ֆիզիկական առողջութիւնը և չէ կազմած գաղափար մը անոր նիւթական կարողութեան վրայ։*

*Անփորձ աղջիկը սոսկապէս խաբուած է երիտասարդի մը «չիք» հագուածքէն, «կոտրտուկ» քալուածքէն, փաղաքշոտ խօսակցութենէն և համակերպող թոյլ նկարագիրէն։*

*Խեղճ աղջի՛կ, ինչո՞ւ այդ՛ան անխորհուրդ կը համակրիս անծանօթի մը, ինչո՞ւ այդքա՛ն թեթեւ ըմբռնումով մը կը վերաբերուիս ամուսնական կեանքի մը։ Շա՛տ կը սխալիս. այս դարը քաղաքակրթութեան հոսանքին առնելս այլափոխուած է. հարուստը աղքատ է, և աղքատը հարուստ. — արտաքին երեւոյթներն իսպառ քողարկած են իրականը, հարկ է շրջահայեաց և պաղ արիւնով դիտել աշխարհը, եթէ կը փափաքինք իրապէս ճանչնալ մեր շուրջինները։*

*Մեր երիտասարդները արտաքին ձեւերով կը փափաքին ինքզինքնին ցոյց տալ այն՝ ինչ որ չեն։ Ահա անյաջողութեան գլխաւոր պատճառը. մենք մեր առաջին գործունէութեան շրջանին մէջ, փոխանակ խնայող և ամուսաղէտ ըլլալու, կը տգնինք չափազանց ճոխ երեւոյթ մը տալ մեր կեանքին, կ'ուզենք մեր դէմքինները խաբել։*

*Կը ճանչնանք երիտասարդներ՝ որոնք չատ հաճոյս վարձքերով կը ծառայեն վաճառատան մը մէջ. բայց իրենց արտաքին կերպարանքէն կարելի չէ երբէք ենթադրել այդ ծառայական կեանքը։ Այս ողորմելիներն ալ ահա կ'ուզեն ինքզինքնին համակրելի ընծայել և իրենց ձգել այն միամիտ փափկասիրտները՝ որոնք վարժուած են արդէն արտաքինէն դատելու ամէն ինչ։*

*Այս ընկերային երեւոյթները, չատ մը դժբաղդ իրականութեանց ծնունդ կու տան ահա՛, և այս կեանքը՝ ամուսնական՝ որ սահմանուած է երջանկութիւն պատրաստելու, կը դառնայ դժբաղդութեանց օթեւան մը։*

*Ցոսի դատարակութեան մը արդիւնքն է այս. մեր վարժարանները պարտին անկեղծ նկարագիր մը կազմել իրենց խնամոց յանձնուած դեռատիներու սրտին մէջ, և ծնողք պարտին խելացի յորդորներով զայն արծարծել։*

*Քանի՛ քանի՛ ընտանիքներ կը ճանչնանք որոնք ենթակայ են այս անբակելի դժբաղդութեան, մի միայն անխորհուրդ ընտրութեան մը պատճառաւ։*

*Շատ կը խորհինք ու չատ կը գրենք այս խնդիրներուն վրայ, բայց չատ քիչեր կ'օգտուին կամ կը խրատուին այդ կարգի գրուածքներէ. ոմանք վարժուած են արդէն ներքնօ՛ միայն կարդալու, իսկ եթէ վարժուին ո և թերութիւն մատնանշող յօդուած կարդալու, անպաշտօն բացատրութեամբ մը մէկ կողմ կը նետեն թերթը, ի հարկին հայհոյանք մը արձակելով գրողին ճակտին կամ երեսին։*

*Ահա մեր բարքին մէկ կողմն ալ. դեռ չենք վարժուած օգտակար ընթերցանութեամբ պարապելու, դեռ չենք հաճնար նոյն իսկ մեր տկար կողմն ու չենք դարմաներ դնեն։*

*Հիւանդ ենք ու բժիշկի չենք դիմեր,*

*Ահա՝ անզգայ կեանքը որուն առջև կը խորտակուին ամէն անհատական ճիգ, կը ջեղդանան ամէն անհատական կորով ու ձեռներէցութիւն, ձեւրնցնող կը մնան զգայող ու խորհող մտքերն ամէն, կը վհատին վերջապէս անոնք՝ որոնք սիրայօժար պաշտօն ստանձնած են մատանշել ընկերային չարիքները և զգուշացնել ապագայ անպատեհութիւններէն։*

ԱՐԱԿԱՑ

## ՅԱՋՈՂԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԱՆԵՐԱԿԱՐՈՒԹԻՒՆ

*Իրաւ է որ, բարձր խմացականութեան՝ հանճարի տէր մարդեր չատ կան, սակայն անոնց հարիւրին իննսունը չեն կրնար իսկապէս փայլեցնել իրենց բնատուր ձիրքերը, ու կը մարձին ժողովուրդին է՛ն վար խաւերուն՝ աղտոտ բարքերու մէջ։*

*Տեղ մը, չատ սովորական գործերով ու ապրելակերպով մը կրնայ բարձրանալ մէկը, մինչդեռ նո՛յն կերպով, այդ նո՛յն մարդը, չպիտի կրնայ իր ձիրքը պահել ուրիշ ասպարէզի մէջ. հո՛ն «միջավայրի ազդեցութիւնը» իր դործերուն ազդակը կ'ըլլայ, ու այսպէս կեանքի մէջ, միջավայրէ միջավայր կը տարբերին յաջողելու պայմանները։ Ընդունուած ճշմարտութիւն մըն է թէ՝ առողջ նկարագրով մարդը, ո՛ւր որ՝ ի՛նչ ասպարէզի մէջ որ ալ ըլլայ, կրնայ յաջողիլ։ Ինքզինքը փայլեցնել՝ իր յատուկ գործերուն վրայ կը ճառէին, պլզատիկ դաւաթներու մէջէ ուսմ ուսմ խմելով ըմպելին, որ յեսին ու տարամարդական կերպարանափոխութիւնն էր ցոյցին դէշ կամ աղէկ տարած յաճախորդներու պախչիներուն։*

*Անոնց քով, բանջարեղէն ծախողները և ուրիշ կիներ որ հոն «բաղդ գտնելու» եկած էին։*

*Սեղաններուն առջև մասվաճառներ, հացագործներ, ծխավաճառ կիներ նստած էին. և բոլոր այս մարդիկը բարձրաձայն կը խօսէին։*

*Խուլցնող խառնաչփոթ աղմուկ մըն էր, որոնցմէ երբեմն աւելի բարձրեր կ'ելլային, խոշոր քահքահներ, կիներէն մէկուն նետած բաց խօսքէ մը պատճառուած, պատուական կին մը որ իր պատուաւորութիւնը խօսքերէն դուրս ուրիշ տեղ մը կը դնէր։*

*Հալերու կեանքին այս պակերը Տերվալը չատ կը շահագրգռէր։*

*—Կը տեսնէք, ըսաւ Լբրիչ, վարը, աշխատութիւնն է... սուս փուս են, կ'աշխատին հա՛, բայց քաջ մարդիկ են... վերը, քէֆ քշողները և... պարոններ, իմ հին ծանօթիս տեսակէն։ Ես աւելի գեղանայարկը կը սիրեմ, թէեւ շքեղութիւն մը չկայ հոն...*

*Ծերուկ մը եկաւ նստաւ Տերվալի և Լբրիչի սեղանին առջեւ։*

*—Վայ, հայր Անօթի՛ն... ի՞նչպէս է՛ք ծերուկս։*

*Եւ մարուկը երկրաչափին ներկայացնելով.*

*—Ցանձնակատարներու երիցագոյնը... քառասուն տարի կայ որ հայր Անօթին հալերու շուրջը իր այդ պաշտօնը ի գործ կը դնէ։ Եւ չեմ կարծեր որ սուտ խօսած ըլլամ երբ ըսեմ թէ բոլոր ջանքերուն շնորհիւ, եթէ ունի փայլելու ատակ յատկութիւններ։*

*Սակայն երբ աչքերնիս աշխարհի ո և է մասին շուրջը դարձնենք, պիտի տեսնենք որ չատ մը անկաքաղներ յաջողութեան «դէնիթին» կը մօտենան ու անոնց քովիկը ուրիշներ՝ հակառակ ճշմարիտ արժանիք ունենալնուն՝ անկումի «նատիր»ին հասած են, չա՛տ պարզ պատճառներով — որովհետեւ վարուիլ չեն գիտեր։*

*Գրքերու էջերուն մէջ նշանակուած պատկերները, այնքա՛ն կը տարբերին գործնականէն, որքան տարբեր են սե՛ւն ու ճերմա՛կը։*

*Հոգեբան, փիլիսոփայ, խմաստասէր, գրագէտ, գիտուն ըլլալը բաւական չէ աղդեցիկ դիրք մը գրաւելու համար աշխարհս ո և է մասին մէջ. հարուստ ըլլալն ալ բաւական չէ բարոյական ազնիւ աղդեցութիւնը ձեռք ձգելու համար։ Բանի՛ դիտուններ, հարուստներ կան, որ իրենց չուրջիններէն արհամարհանք միայն բաժին ստացած են, փոխան իրենց մատուցած բոլոր ծառայութիւններուն՝ որոնց մատուցումին ձեւը չէ կրցած նպատակին սատարել։*

*Ճշմարտապէս ապրելու՝ յաջողելու համար, պէ՛տք է վարուիլ գիտնալ, ա՛յն մարդոց հետ որոնցմէ շրջապատուած ենք, մի՛չտ պէտք է նկատի առնենք անոնց եղը, խորհինք թէ անոնք ալ մեզի պէս արժանապատուութիւն մը ունին, որ այնքա՛ն դիւրաբեկելի՝ որքա՛ն մերը։*

*Ամէն գործէ աւելի վարպետութիւն ու փափկանկատութիւն կը պահանջէ ժողովուրդին՝ մեր ապրած հասարակութիւնը վերաբերուելու գործը։*

*Շեմը՝ յառաջդիմութիւն է, վերաբերուիլ՝ վարուիլ գիտնալն ալ յաջողելու առաջին պայմանը։*

ՊԵՐՆՄԻՆ

## ԳԱՒԱՌՆԵՐԷՆ

*Արհեստները՝ Դարահիսարի մէջ.— Տեղւոյս առաջն. տեղապահը.— Խաղախորդութիւն.— Գործադործութիւն.— «Նիհոհամ»ի և «Սինկեր»ի գործակալութիւնները.— Նուիրատուութիւններ։*

*Ինչպէս դիտել տուած էր «Մանզումէ»ի շրջուն թղթակիցը՝ Պ. Գասպար Ժամակչեան, «Մանզումէ»ի մէջ հրատարակուած իր մէկ թղթակցութիւնով, Դարահիսարի հայ հասարակութեան մէջ արհեստները՝ զարգացած չեն, և հայ արհեստաւորներ չատ քիչ կը գտնուին. մի՛ միայն ոսկերչութիւնն է որ յառաջ դացած է, և այս արհեստով զբաղող հաւիւ 9-10 հոգի կայ։ Մնացած բոլոր արհեստները գրեթէ բոլորովին ալ կը ճանչնայ ինքը... հոս դալէն ի վեր, ապահով եմ որ Բիւվօլի փողոցէն անդին անցած չէ։*

*—Ձիւդ է, ըսաւ ծերուկը, կոշտ ձայնով մը։ Ի՞նչ հարկ անկիւնդ ձգել, երբ հոն երջանիկ ես։*

*—Փիլիսոփա՛յ...*

*—Չեմ գիտեր ի՞նչ կը նշանակէ ձեր այդ բառը, պարոն քնիչ... բայց գիտեմ որ բնաւ հանգիստս ուրած չեմ...*

*—Կառաօ՞ն, բան մը մեր Անօթիին։*

*—Ապէնթ մը...*

*Եւ երբ Տերվալ քիչ մը զարմացած շարժում մը կ'ընէր.*

*—Քառասուն տարիէ ի վեր, օրը երեք գաւաթ կը խմեմ ատկէ, պարոն, ըսաւ յանձնակատարը... ատ է որ իս կը պահէ։*

(Շարունակելի)

«ՄԱՆԶՈՒՄԷ»Ի ՆՈՐ ԹԵՐԹՕՆԸ (45)

ԿՈՐՈՆ

# ԺԱՎԷԼ

## ՓՈՂՈՑԻՆ ՈՃԻՐԸ

Ժ.

ԲԱՐԻԶԻ ՓՈՔՐ ԴԺՈԽՔՆԵՐԸ

*Աւելի ուժով տապլտկելու սկսաւ, ա՛լ քիչ մը ուժով սկսայ զարնել... իրաւունքը օրէնքին կողմն է, չէ՞... ահաւասիկ ինչպէս ճանչցայ զինքը, այն ատեն տանջրինդ տարեկան էր։*

*Տերվալ չատ կը զուարճանար ոստիկանին պատմութիւնով.*

*—Ատ մարդոց վրէժինդրութենէն չէ՞ք վախնար։*

*—Մ՛, եթէ ուշադրութիւն տայինք այդ բաներուն, մէկ աւազակ անգամ չպիտի կրնայինք ձերբակալել...*

*Լբրիչ այս խօսքը ըսած չը բարեմիտ կերպով մը, առանց կասկածելու թէ մէկ նախադասութեան մը մէջ ամփոփուած էր բոլանդակ այն անձնուիրութիւնը, իր անձնական ապահովութեան բոլանդակ այն մոռացումը որ անհրաժեշտ է ոստիկանին իր ընկերային պաշտպանի արուեստը արժանաւոր կերպով կատարելու համար։*

*—Անշո՛ւշտ պէտք է հսկել, շարունակեց... երբ առիթը ներկայանայ... բայց այդ հաղուագիւտ է... դիւրաբեկ չեն նետուիր գործի... պէտք է բազմաթիւ ըլլան և յանկարծակի մեր վրայ նետուելնուն վատահ ըլլան ատոնք բանի մը ձեռնարկելու համար... տեսէ՛ք, պարոն Տերվալ, սըտոնց նայեցէք... ա՛տ ուժ պիտի տայ ձեզի...*

*Երեք մարդեր, երեք հսկաներ ներս մտեր էին, հալերու բեռնակիրի կապոյտ պլուզը հագած և գլուխնին ծածկած աւանդական թաղիք գլխարկով։*

*—Օ՛ն, ատոնք բռունցքնին տէղը մարդիկ են և պատուական ալ մարդիկ, ինչ որ բնաւ մեռաս չըներ, շատ ունակեց ոստիկանը։*

*Կամաց կամաց, եռանկիւնաձեւ պղտիկ սրանը, որ գինետան ամբողջ դեռնայարկը կը բռնէր, ամէն դասակարգի աշխատաւորներով կը լեցուէր, որոնք գործի սկսելէ առաջ հոն կու գային ապուր մը ուտելու և գաւաթ մը գինի խմելու համար։*

*Հաշուեսեղանին շուրջը, ուր բազմաբազ գինետան տիրուհին կը բազմէր, խումբ մը կառապաններ վերջին գործադուլին վրայ կը ճառէին, պլզատիկ գաւաթներու մէջէ ուսմ ուսմ խմելով ըմպելին, որ յեսին ու տարամարդական կերպարանափոխութիւնն էր ցոյցին դէշ կամ աղէկ տարած յաճախորդներու պախչիներուն։*

*Անոնց քով, բանջարեղէն ծախողները և ուրիշ կիներ որ հոն «բաղդ գտնելու» եկած էին։*

*Սեղաններուն առջեւ մասվաճառներ, հացագործներ, ծխավաճառ կիներ նստած էին. և բոլոր այս մարդիկը բարձրաձայն կը խօսէին։*

*Խուլցնող խառնաչփոթ աղմուկ մըն էր, որոնցմէ երբեմն աւելի բարձրեր կ'ելլային, խոշոր քահքահներ, կիներէն մէկուն նետած բաց խօսքէ մը պատճառուած, պատուական կին մը որ իր պատուաւորութիւնը խօսքերէն դուրս ուրիշ տեղ մը կը դնէր։*

*Ատոնց բոլորն ալ կը ճանչնայ ինքը... հոս դալէն ի վեր, ապահով եմ որ Բիւվօլի փողոցէն անդին անցած չէ։*

*—Ձիւդ է, ըսաւ ծերուկը, կոշտ ձայնով մը։ Ի՞նչ հարկ անկիւնդ ձգել, երբ հոն երջանիկ ես։*

*—Փիլիսոփա՛յ...*

*—Չեմ գիտեր ի՞նչ կը նշանակէ ձեր այդ բառը, պարոն քնիչ... բայց գիտեմ որ բնաւ հանգիստս ուրած չեմ...*

*—Կառաօ՞ն, բան մը մեր Անօթիին։*

*—Ապէնթ մը...*

*Եւ երբ Տերվալ քիչ մը զարմացած շարժում մը կ'ընէր.*

*—Քառասուն տարիէ ի վեր, օրը երեք գաւաթ կը խմեմ ատկէ, պարոն, ըսաւ յանձնակատարը... ատ է որ իս կը պահէ։*

(Շարունակելի)

նարկած է այնպիսի արհեստի մը՝ որ չա՛տ չահաւէտ է, և որ մինչեւ հիմա ո՛չ մէկ Հայու ձեռք կը գտնուէր հոս, խաղախորդութիւնը։ Այս տարի քաղաքիս ազգ. վարժարանի տեսչութիւնը դպրապետութեան պաշտօնին կանչած էր Մանուկ էֆ. Ազգապագեան (Ատարազարցի) որ չա՛տ լաւ գիտէ խաղախորդութեան արհեստը, և կրնայ եւրոպ. ապրանքներուն հաւասար ապրանք հանել։ Արդի հոգաբարձութիւնը ուզելով օգտուիլ այս բարեպատեհ առիթէն, խաղախորդարան մը բացաւ ուր հիմա կ'աշխատին 10 տղաներ, յիշեալ էֆէնտիին հսկողութեան տակ։ Հոգաբարձու էֆէնտիները իրենք իրենցմէ հիմակուհիմա 100 ոսկի դրամագլուխ դրած են, և հոգաբարձութեան տեղեկագիրը, Գուռնիկ էֆ. Ֆէրլեան իր տունին տակը դանուող ընդարձակ մէկ տեղը խաղախորդարանի յատկացուցած է։ Ցուսնվար 15էն ի վեր կ'աշխատին և մօտ օրէն ապրանք ալ պիտի հանեն։ Այս արհեստարանը աշխատող տղաները ամբողջ տարի մը ձրիապէս պիտի աշխատին, ու եթէ յաջողդ տարիներուն ալ ուզեն մնալ, իրենց արժանիքին համեմատ վարձք մը պիտի առնեն. գոյացած շահին մէկ մասն ալ ազգ. վարժարանին յատկացուած է՝ ինչ որ աւելի կը բարձրացնէ ձեռնարկին արժանիքը։

Իսկ թէ այս տեսակ ձեռնարկներ ընողներ ըլլային ուրիշ արհեստներու համար ալ։

Հոս կայ նաեւ ուրիշ զարգացած արհեստ մը, թելագործութիւն. արհեստ մը՝ որով ամէն տեսակ թելեր (արծաթէ, պղինձէ, եւն.) կը բանին գաւազաններու, փայտէ Բռալներու, Նալներու եւն. եւն. վրայ։ Այս արհեստով զբաղող 34 հոգի կայ, և արհեստը իրենց մեացած է ժառանգաբար։

Բաւական տարիներէ ի վեր հոս կը ջանան նաեւ գորգագործութեան արհեստը զարգացնել։ Արդէն չորս տարի կ'ընէ որ հաստատուած է Տօնէլեան եղբայրներու գորգի միակ գործարանը, ուր հիմակուհիմա կան 20 Բէպէֆներ և ուր կ'աշխատին 100է աւելի աղքատիկ և կարօտ գործաւորուհիներ։

Տօնէլեան եղբայրները իրենց արտադրած գորգերը Իզմիր գանուող Ֆ. Բարթրիճ ընկերութեան միջոցաւ կը իրկեն Մէջ։ ազգ. նշանաւոր կարասեաց վաճառական, որ հայթայթիչն էր Վիքթորիա թագուհիին։

Այս գործարանէն զատ մասնաւորներու տուներուն մէջ կը գտնուին Բէպէֆներ. բայց ասոնք պարզ գորգեր միայն կը չինեն։ Եթէ այս արհեստն ալ զարգացնելու աշխատին՝ շատ օգուտ պիտի տեսնեն Դարահիսարցիները։

* * *

Բաղաքիս ազգ. վարժարանը պէտք ունենալով կարի մեքենայի մը, անցեալները մեքենայ մը առած էր Նիւ. Հօմի ընկերութենէն, 100ին 10 զեղչով։ Այս ընկերութեան հոս տեղի ընդհ. գործակալն է Գ. Յովհ. Տօնէլեան՝ որ իր ձեռքին տակ ունի բացուած և բացուելիք 14 գործակալութիւններ։ Գարահիսարի մէջ գործակալութիւնը հաստատուած է մօտաւորապէս 14 ամիսներէ ի վեր և այս միջոցին մէջ սպառած է 70է աւելի մեքենաներ. այնպիսի տեղի մը մէջ՝ ուր արդէն Սինկէր արմատ ձգած էր բաւական տարիներէ ի վեր։

«Սինկէր»ի ընկերութեան գործակալը Գ. Անդրանիկ Նալչանեան որ հոս եկած է գրեթէ տարի է մը ի վեր, այս միջոցին մէջ սպառած է 130էի չափ մեքենաներ (Դարահիսարի և շրջակայից մէջ)։ Այս երկու ընկերութեանց գործակալները մեծ մրցում մը ունին իրարու հետ. և այս մրցման համար էր որ «Սինկէր»ի գործակալը ազգ. վարժարանին նուիրեց 7 ոսկինոց տաքով մեքենայ մը. այս զոհողութիւնը ընկերութիւնը և գործակալը կէս առ կէս բրած են։

* * *

Վարժարանիս նախորդ հոգաբարձութիւնը չատոնց ի վեր մտադրած ըլլալով վարժարանին նուիրել դաշնակ մը, վերջերս Գոլիսէն բերել տուած է մեծ դաշնակ մը և զայն նուիրած դպրոցին. ասկէ զատ նաեւ ապսպրած է Տէյրօլի իրագիտ. պակերներէն՝ 4 ոսկիի չափ։ Նուիրատուութիւնը հոս կ'արձանագրենք սրտի մեծ գոհունակութիւնով, ի նկատի առնելով ուրիշ տեղերու հրաժարեալ հոգաբարձութիւնները՝ որ հրաժարելով, դպրոցին այսօրինակ նուէրներ մը ընելէ բոլորովին հեռո՛ւ, դեռ կը թողուն խոշոր բաց մը դպրոցին պակասին վրայ և իրենց հետ ալ կը տանին գումար մը՝ զոր հարկաւ... կոկորդնին են անցուցած։

Մեր շնորհակալութիւնները և շնորհաւորութիւնները՝ յիշեալ հոգաբարձու էֆէնտիներուն՝ որոնց կը պարտինք արդէն վարժարանին ներկայ փայլուն վիճակը։

Ա. Յ. ՊԱԶՊԱԶԵԱՆ

# ՂԱԵԷԹ ՓԱՇԻԱԼԸ ՀԻՍՍԻ ԷՏԷՊԻ ԵԷՆԻ ԲՕՄԱՆ ՊԻՐ ԳԱԶ ԳԻՐՆՏԷՆ

թիւրքէ ղաեէթ ՄԷՐԱԳԼԸ պիր բօման նէյրինէ պաշլաեաձաղըդ, ղիրա

## ՊԻՐ ՍԷԲԱՍԷՐԻՆ

պիթմէք իւզրէ տիր։

# ԽԱՐԻՃԻՅԵԼ

ՖՐԱՆՍԸԶԼԱՐ ԻԼԼ ԶԷՀԼԷՐ.—Բարիզ պէլէտիյէ մէճլիսին կէլէն սէնէ Բրակա չէհրինէ պիր մէպուս հէյէթի կէօնտէրտիկի վէ օ միւնասիպէթլէ Զէհլէր թարաֆընան բէք զիսատ մուհասապէթ կէօսթէրիլմիսի հէնուզ խաթըրլարտա օլսա կէրէք տիր։

Բրակա պէլէտիյէսի՝ Ֆրանսըզլարըն պու զիսարէթինի իատէ իչունէ Լիբորհիւկօնըն եիւզինէի սէնէի տէվրիյէսի թէվէլլիւտի միւնասիպէթի իլէ, իճրա օլունան չէնիքլէրէն իսթիֆատէ իթմիշ տիր։ Մէղքիւր չէնիքլէր միւնասիպէթի իլէ Բարիսէ կէօնտէրիլէն հէյէթ՝ Բարիս պէլէտի մէճլիսի թարաֆընան ղսեէթ բարլագ պիր բէմբ գասպուլա մագհար օլմուշ տիր։ Բրակա պէլէտիյէ բէիսի Մ. Սբրբ պու զիսարէթ մէճլիսի ազասընան էօսթաշ Պօսրէթ, Պրօս, Պէրէզէնօվսքի էսթիր վէ Գրօվիչ նամ զաթլարտան միւբէքքէպ պուլունան մէղքիւր հէյէթին Բարիս պէլէտի մէճլիսի թարաֆընտան գասպուլը միւնասիպէթի իլէ, մէղքիւր մէճլիս բէիսի Մ. Տօսիէ պիր նութգ իրատ իլէ, ատմիշ տիր քի, «Պուրանա մուվասէլէթինիզի սապբրսըզլըգ վէ արզու իլէ պէքլէմէքտէ իսիք։ Պու զիսարէթինիզին պիզմէ նէ տէրէճէլէրտէ մէսէրրէթի մուճիպ օլտուղունը թարիֆտէն ամիզիզ, կէլէն մայիս այր զարֆընտա Բրակա չէհրինի զիսարէթ իտէն Բարիս պէլէտիյէ մէճլիսի ազասընը նամլ օլտուգլարը հիւսնը գասպուլը ունուիմտարգ, Բրակա պէլէտիյէ հէյէթի իլէ ումում էհալիսինին ֆըբանսական մուհասպէթը քեամիէսինի Բարիսլիէրէ պիլտիրտիք։ Պու տագըգատա սիզէ գարչու իճրա օլունան ալգըշլար՝ Բարիս էհալիսինին սիզի թանըսըդընը, սիզի սէվտիէնի իսպաթ իթմէքտէ տիր։ Բարիսին հանկի թարաֆընա կիթմէնիզ, այնը հիւսնը գասպուլը կէօրէճէքսինիզ։

Վիքթօր Հիւկօնընն եիւզինէի սէնէի տէվրիյէսի թէվէլլիւտի չէնիքլէրինէ իշթիրաքընը ղոսան տօլաեը թէչէքքիւր իսէրիզ։ Մուսամիլէյի չահրին զիքրը ճէմիլինէ նէ տէրէճէլէրտէ իշթիրամ կէօսթէրտիկինիզի պիլիրիզ. պու չէնիքլէրին պէրապէրճէ իճրաստը, պիզճէ ֆէվգէլատէ մէսէրրէթի մուճիպ տիր։

Բրակա պէլէտիյէ բէիսի Մ. Սբրբ պու նութգա ճէվապէն տէմիշ տիր քի, Վիքթօր Հիւկօնընն զիքրը ճէմիլինէ իշթիրամ իսէպիլմէք՝ Զէհլէր իչունն պէտեիւք պիր չէրէֆ տիր։

ԲՐԻՆՆ ՀԱՆՐԻՆԻՆ ՍԷԵԱՀԱԹ.— «Թայմ» կազէթասը տէեօր քի, բրէնս Հանրինին Ամէրիգաեա սէյահաթը, վէ միւշարիւէյէ Ամէրիդալլար թարաֆընան հիւսնը գասպուլ կէօսթէրիլմէսի՝ միւհիմմ մէսէլէլերի հալ վէ թէսվիյէ իթմէկ իսէ տէ, մուալլագ մէսէլէլերին հալլընը թէսիլ վէ ազվամ արասընտա մէվճուտ օլան շիւպհէլերի իզալէ իսէր։ Բրէնս Հանրինին Ամէրիգաեէ սէյահաթընտան տօլաեը, Ալմանիանընն միւհիմմ սիեասի իսթիֆատէ պուլունճաղընը իւմիտ իթմէմէլի տիր։ Ալմանիա իմբէրաթօրընն Ինկիլիթէրասէյահաթը՝ Ալմանիա բօլիթիգասընը թասիլ իթմէտիեի կիպի, բրէնս Հանրինին սէեահաթը տախի թասիլ իթմէեէճէք տիր։

ՐՈՒՄԱՆԻԱ ՊԻՏՈՃԷՍԻ.—Մալիյէ Նազրը 1900-1901 սէնէսի պիւտճէսինէ-տէքի աչԷը գարաթմագ իչուն, միւնասիպ վէ էհվէլ պիր սուրէթլէ, 17 միլիօն 091,822 ֆրանգ թէտարիքի հագգընտա բարլամէնթօյա պիր լայիհա վէրմիշ տիր։ Մէղքիւր լայիհանընն սէրիան գասպուլ օլունմասը մէմմուլ տը։

ԻՆԿԻԼԻԹԷՐԱ ՊԱՀԻԹՇԷԼԻՍԻ ՎԷ ԱԼՄԱՆԵԱՆԸՆ ՇԻՄԱԼ ՖԻԼՈՍԸ.—Պուսէր լէվհա ալթընտա վիս-ամիրալ Տիօնիսս թարաֆընտան եաազլան մուֆասասալ պիր մէգալէ՝ տիսիրէն ագա օլունան Ինկիլիթէրա վէ Ճարմնիա իթիլաֆը միւնասիպէթի իլէ տրգգաթը ճալիպ օլմուշ իսի։ Մուսամիէյի՝ Ինկիլիզլերէ սուզուն միւտաէթ միւնասէպաթտա պուլունմազլա, զաեէթ տէրին թէտգըգաթտա պուլունմուշ, վէ Ինկիլիզլերէ Ինկիլիզ պահրիյէսի հագգընտա պիր չօգ տէրին մութալէաթ տէրմէեան էյլէմիշ օլտուղունտան, պու մէգալէ՝ զաեէթ միւհիմմ տիր։ Մուսամիէյի՝ Ինկիլիթէրանընն մազիսինի սօն տէրէճէ թագտիր իթիքատէն սօնրա, պու կիւն պահրիյէճէ իշղալ էյլէտիեի բարլագ մէվգիը Ինկիլիթէրա՝ էհալիսինին մութթասրգի օլտուղու ֆէվգէլատէ իսթիտատ սահէսինտէ գազանտըղընը թաստիգ իսիեօր։ Շու գատար քի, մուսամիէյի՝ Ինկիլիզ պահրիյէսի հագգընտաքի մութալէաթընը Ինկիլիթէրա պահրիյէսինին հէյէթը մէճմուասընը նազարը տրգգաթա ալմագ սուրէթի իլէ եիւրիւթմէեօր։ Պիլաքիա հագգի գըյմէթինի, եանի կէմիէրին թաիֆէսինի պիրէր պիրէր թէտգըգ իտիեօր, պահրիյէ էֆքատընը, զապթընը, պիրէր պիրէր հիսապա տախիլ իտիեօր։ Մուսամիէյինին մութալէաթը՝ զաեէթ տուր էնտիչանէ վէ մուֆասասալ պիր սուրէթէ մէյտանա գօնուլմուշ օլտուղու իչուն, պիր գըսմընը նագլ իտիեօրը։

«Ինկիլիթէրանընն պահրէն գուվվէթի հէր քէսէճ միւսէլլէմ տիր։ Պինէնէ աէյէ պու պապէքի թէտգըգաթըմ թամ իթիտալ իլէ էճրա իթմէք՝ պահրիյէ ումուրընա ալէգասը օլանլար իչուն, ֆարզը այն տը։

Ալմանիատա սէֆարին ինչաաթընընն շու սօն զէմանլարտա կէօսթէրտիեի ֆէվգէլատէ թէրագգըյեաթ՝ ամիրալ ֆօն Տիրպիցը սայ ու զայրէթի սատէսինտէ հասը օլմուշ տը։ Մուսամիէյի՝ էճնէպի թէրսանէյերինէ գարչու միւհիմմ պիր ըէգապէթ գաբուսը այմըշ վէ մուվաֆֆագըյեթի թէէմին էյլէեէպիլմիշ տիր։ Ալմանիանընն պու պապտէքի թէրագգըյեաթը՝ էն զիեատէ Ինկիլիթէրանընն էնտիչանինի ճէլպ էյլէմէքտէ տիր։ Զոնէքի չիմտիեէ գատար քէնտիլէրինին ինհիսարա ալտըգլարը պիր սանաաթտա Ալմանլար տա ֆէվգէլատէ թէրագգը իտիեօրլար։

Շէհիէր Թիճարէթի վէ ժան Տիիբիի.—Ֆրանսա զարաթ նազրը Մ. Ժան Տիբիի՝ ախիրէն Լիլ շէհրինտէ չիֆթճիլէր ճէմիյէթինտէ իյրատ էյլէտիեի միւհիմմ նուքգատա, շէքէր թիճարէթի մէսէլէսինտէն պահա իտէրէք աթիտէքի մութալէաթտա պուլունմուշ տը։ «Շէքէր իմալաթընընն իհթիյաճանան ֆգալա պիր տէրէճէյէ կէլմիշ օլմասը՝ եալընըզ Ֆրանսաեր իշղալ իթմէեօր։ Պու մէսէլէ՝ պու կիւն ումում իգթիտատ ալէմինի տէ իշղալ իտիեօր։ Էվրօբա տէվլէթլերի արասընտա Ալմանիա՝ 1,400,000 Ավսթրիա՝ 8,000,000 Ֆրանսա իսէ անճագ 600,000 թօնէլաթօ շէքէր իսրաճ իթմէքտէ տիրլեր։

Էվրօբատա շէքէր սարֆ իտէն տէվլէթլերտէն էն միւհիմմի Ինկիլիթէրա տը քի, եալընըզ Էվրօբա գըսմընտան թագրիպէն 1½ միլիօն թօնէլաթա սաթուն ալը։ Իշթէ պու կիւն հասը իտիլէն շէքէրին իհթիյաճը թէճավիզ իթմիշ օլտուղընը անլամաղա, եալընըզ չու մուսթասար հիսապ քիֆայէթ իտէր։

Կէրէք Ֆրանսա, կէրէք Ալմանիա վէ Ավսթրիա՝ շէքէր իսրաճաթընը թէչվիզ իչուն, միւսաֆաթ վէրմէսինի ուսուլ իթթիխազ իթմիշլէր իտի։

Տախիլի սարֆիյաթը իթթիխազը իլէ, պու ուսուլտան իսթֆատէ իթմէքտէ օլան Ինկիլիթէրա՝ մէմալիքինէ իտիալ օլունան շէքէրտէն վէրկի ալմագա թէշեպպիս իթմէսի իլէ, մէսէլէյի նէ սուրէթլէ թէչագգը իթտիեինի թէմամը իլէ անլաթտը։ Էկէր սարի տէվլէթլեր տախի պու սուրէթլէ հարէքէթ իտէրլէրսէ, Ֆրանսա հիւքիւմէթի՝ իխրաճաթա տօզրուտան տօզրուեա վէրիլմէքտէ օլան միւքեաֆաթը լազվ իտէեէինի Պրիւսէլ գօնֆէրանսընընն ինիգատընտան էվվէլ բէսմէն պէեան իթտի։

Ֆրանսա հիւքիւմէթի՝ 1891 սէնէսինտէն պէրի, շէքէր թիճարէթինճէ տախիլէն իլթիզամ իթտիեի մէսէլէսին միւպահասէեէ գօնուլմասեաձաղընը պէեան իթմիշ տիր։

Օ զէմանտան պէրի, Ալմանիա վէ Ավսթրիա տէվլէթլերի՝ մէսէլէքէթլերինտէն Ֆրանսաեա իտիալ օլունան շէքէրին մըզտարընը արթըրմամըշլարսատա, «գարթէլ» ուսուլընընն թաթպիգը իլէ եինի միւքասֆաթլար վէրմէեէ պաշլամըշլար տը։

Իշթէ պու ճիհէթ՝ Ֆրանսաեա մուտիէզէեէ շաեան կէօրիւմէքտէ տիր։ «Գարթէլ» ուսուլը՝ Ֆրանսա շէքէր թաճիրլէրինին մէնֆիիինի բանէտտար իթտիեի ճիհէթէ, իթիրազա օղրաեօր։ Պրիւսէլ գօնֆէրանսը՝ էն էվվէլ պու պապտէ պիր գարար վէրմէլի տիր։

ԳԱՆԱՏԱՏ ԱՍԻԱԼԼԱՐ.— Գանատա հիւքիւմէթի՝ Զինլիէրլէ ճաբօնեալլարընն Գանատաեա մուհաճէրէթէրինի թանտիա իչուն լազըմ կէլէն թէսպիրլէրի իթթիխազա մէճլուր օլմուշ տը։ Շիմտիեէ գատար Գանատաեա կէլէն Զինլիէրէն ատամ պաշընա եիւզ տօլար ալընտըղը հալտէ, պուտանան սօնրա, պու բէսմին 500 տօլարա իպլաղը թէսավվուր օլունուեօր։ Գօմիսիօնընն պու պապտէ թանզիմ իթմիշ օլտուղը բաբօր հիւքիւմէթէ թաստիգ իտիլէր սօնրա, մէվգիի իճրաեէ գօնուլաճագ տը։ Ճաբօնիալլար իչուն տախի՝ այրը պիր բաբօր թանզիմ իտիլէճէք տիր։

Մ. ՎԱԼՏԷՐ ՐՈՒՍՕ.— Ֆրանսա պաշ վէքիլի Մ. Վալտէք Ռուսօ՝ պիրատէրզատէսի պուլունան Ընէ իլէ պէրապէր, պիր զըեաֆէթտէն ավտէթ իթտիեի սրրատա, արապասը՝ թրամվայ արապալարընտան պիրինէ չարմբը վէ Մ. Վալտէք Ռուսօնընն պաշընա պիր ճամ բարչասը իսապէթ իթմիշ օլմաղլա, միւշարիւէյէ մէճրուհ օլմուշ տը։ Ճէրիհա ազը տէեիլսէ տէ, հէր հալտէ 15 կիւն իսթիրահաթը մուճիպ տիր։

Պիրատէրզատէսի իլէ արապաճը տախի մէճրուհ օլմուշ տը։

ՂԱԻՊ ՊԻՐ ՎԱՃՐՕՐ.—«Մէրըլմուր» իսմինտէ պիր Ինկիլիզ նագլիյէ վաբօրը՝ յունվար 23 թարիխինտէ Ավսթրիանընն Ֆիում շէհրինտէն 800 գատար պարկիրի համիլէն ճէնուպի Աֆրիգաեա հարէքէթ իթմիշ իքէն, եօլտա զաիպ օլմուշ տը։

# ԹԷՎՃԻՀԱԹ

Պինկազի էյրաֆընտան սէատ հաճի Սալիմ Մահիլ էֆէնտի հազրէթլէրինէ հիւքիւմէթէ միւթալլիգ խուսուսաթտա մուշահէտ օլան մէսաիի մէմուռաար ճիհէթիյլէ թանվիլէն Ռումելի Պէյլէր պէյլիեի բաեէսի թէվճիհ պույրուլմուշ տը։

* * *

Նիյտէ սանճաղը միւթէսարրըֆլըղընա մահաքիմը թիճարէթի իճրա մէէմուրը սէատ. Աբքիֆ պէյ էֆ. հազրէթլերի թահին պույրուլմուշ տը։

Բէթէրսպուրգ սէֆարէթը Սէնիյէսի միսթէշարլըղընա Վիէննա սէֆարէթը Սէնիյէսի պաշ քեաթիպի սէատ. Ֆուատ պէյ էֆէնտի.

Վիէննա սէֆարէթը Սէնիյէսի պաշ քիթապէթինէ, Բէթէրսպուրգ սէֆարէթը Սէնիյէսի պաշ քեաթիպի իզզ. Ֆախրէատին պէյ,

Վիէննա սէֆարէթը Սէնիյէսի իքինճի պաշ քիթապէթինէ սէֆարէթը միւշարիւէյէա իքինճի քեաթիպի բիֆ. Բեազրմ պէյ թահին պույրուլմուշ վէ մումիլէյիմիզին թահլիֆիլերի էվվէլճէ ալէլ ուսուլ իճրա գէլընմըշ տը։

Անգարէ վիլաեէթինտէ Տէվէլի գազասը նիեապէթի՝ 15 զիլգատէ սէնէ 1319 թարիխինտէն, մէքթէպը նիւվասան մէէզուն Իսմաիլ Հագգը էֆէնտիեէ թէֆիլի գէլընմըշ վէ մումիլէյէ թահլիֆ օլունմուշ տը։

# ՏԱԼԻԼԻՅԵԼԷ

ԹԷԼԷԿՐԱՖՆԱՄԷԻ ՀԻՒՄԱԵՈՒՆ.—Բաբա 13ինճի Լէօն հազրէթլերինին քաբալըգ մագամընա գուուտունընն սէնէի տէվրիյէսի օլմագ միւնասիպէթիյլէ, ճանիպը ճէլիւը ճէնապը Բատիշահիտէն միւշարիւէյէ պիր թէլէկրաֆնամէի Հիւմաեունն քէշիսէսիլլէ պէեանը թէպրիքեաթ պույրուլմուշ տը։

ՍԱԼԹԱՆԱԹԸ Սէնիյէսին Բօմա սէֆիրի պէյ էֆ. հազրէթլերի՝ Վատիկան սէրայընա ազիմէթլէ, իֆտիր թէպրիքեաթա մէէմուր պույրուլմուշ տը։

ԵԷՆԻ ԶԷՇՄԷԼԷՐ.— Բեազրտխանէ մէնպա սուլարը՝ սուրէթը մահասուսատա ինչա իտիլէն խազինէէ իսալէ իտիլէճէք տիր. Բեազրտխանէ սուլարընընն շէհրէ իսալէսինտէքի մագասատը ճէլիւը հազրէթը Բատիշահի՝ ումում շէհրիմիզ էհալիսինի միւռթազրագը լութֆ վէ մէրհամէթ իյլէմէքտէն իպարէթ պուլունտուղը ճիհէթլէ, հէման լազըմ կէլէն մահէլլէրտէ շէշմէլեր թէէսիսիյլէ պու եիւզտէն շէքիլէն միւշքիլաթընն իզալէսի էմր ու ֆէրման պույրուլմուշ վէ մէէմուրինը ատտէսինճէ, իճապը հալին իճրասընա թէշեպպիս օլունմուշ տը։

ՎԻԼԱԵԹԸ Շահանէաէ միւքէլլէֆին թարաֆընտան թէտիյէ օլունան մէպալիզէ մուգապլի, թահսիլտարլար վէ քէօյ հէյէթը իսթիեարիյեէսի թարաֆընան վէրիլմէսի լազըմ կէլէն մագպուզլար պազը քէրրէ ասհապընա վէրիլմէտիեինտէն, պու մագպուզընը զայպը հալինտէ, էմմալը էմիրիյէնին միւքէլլէֆինտէն իքի տէֆա թահսիլ օլունմասը կիպի սէհվիյաեա օղրանըլտըղը թէհաղգուգ իթմէսի իւզէրինէ մէրճիի ալիհինճէ պու կիպի սէհվէլէրին մէնը վուգուբնա խատիմ թէտապիրին իթթիսալը գարարկիր օլմուշ տը։

ԱՇԱՐ իլթիզամընտա, քէֆալէթ վէ սարֆ ճիհէթլէրէն տօլաեը թէէմինաթ մագամընտա իպրազ օլունան էմլաք վէ արազի՝ տէվլէթի նամընա թէֆէվվիզ իտիլտիեինտէ, անանէն էվվէլքի զէմանլարա ատա վէրկի վէ սարիէսի բէք կիւճ թահսիլ իտիլմէքտէ վէ եաթսօ պիլքիւլիյէ քէմմաուն նիսեանտա գալուպ կիթմէքտէ օլտուղունտան, պատէզլն էվվէլ էմրտէ վէրկիլէրինին ալընմասը՝ ուսուլ իթթիխազ իտիլմէ վէ քէյֆիյէթի թամինն պիլտիրիլմիշտիր։

ՏԻՒԵՈՒՆԸ Ուսմանիյէի Օսմանիյէեէ տարի, Մ. Բօվիէ թարաֆընտան թանզիմ վէ թագտիմ օլունան լաեհանընն թասվիպ վէ թէնսիպ իտիլտիեի իսթիխպար գէլընմըշ տը։

ԻՏԱԼԻԷ ՄԱԽՍՈՒՆԱՆԸՆ թէնսիգ վէ բուլանը իչուն, պահրիյէ նէզարէթը ճէլիլէնտտ լիման բէյսի Սամի, ֆէնն գօմիսիօնը բէյս վէքիլի Բիւշտի, Իտալէի Մախսուսա նազրը մուավինի ճան բաչալար հազարաթը վէ էնսբէքթէր Հաֆըզ պէյ էֆէնտիէն միւրէքքէպ պիր գօմիսիօն թէշքիլ իթմիշ տիր։

—Իտալէի մախսուսա վաբօրլարընտա պիր սէնէ զարֆընտա սարֆ օլունճագ քէօմիւրլէրին նրսքը Նիւգասթէյէն, տիկէր նրսքը Էրէյլիւէն ալընմասընա գարար վէրիլմիշ տիր։

ՀԱՃԻ Եօրկի գումբանիասընընն «Իզմիր» վէ «Շանէն» վաբօրլարը՝ պիրի 1,400 տիկէրի 1,600 լիրա պէտելլէրէք իտալէի մախսուսաճա սաթուն ալընմըշ վէ իճրաի սէյր ու սէֆէրէ պաշլամըշլար տը։

ՍԱԼԹԱՆԱԹԸ Սէնիյէսին Բօմա սէֆարէթանէսինտէ վէրիլէն զիեատֆէք վէ իճրա իտիլէն պէօեիւք պալոտա Եունան միլքի վէ ասքէրի մէէմուրլարը վէ էճնէպի սէֆիրլէրի հազըր պուլունմուշլար տը։

ՍԷԼԱՆԻԿ հավալիսինտէ կէզէն մէշհուր շաեը Հասան չավուշուն ավէէսինտէն Շեպան իլէ մուհաճիր Ալի հիւքիւմէթէ արզը տէխալէթի իթմիշլէր տիր։

ՍԷԼԹԻԿ վաբօրը շէհրիմիզտէն հարքէթի իթմէզտէն էվվէլ 10,000 ընկումբը պալըղը, 17,500 քիլօ ուն, 30,000 քիլօ գաեուն վէ սըղըր վէ տումուշ վէ տանա վէ գուզու էթի, 6,000 թավուգ, 1,500 քիլօ թազէ 2,000 քիլօ թուզլու պալըգ, 250 քիլօ սթամգազ, 30,000 սթրիտա, 25,000 նուսուրթա, 2,500 քիլօ ժամպօն, 1,250 քիլօ գահվէ, 800 կալօն սիւտ, 750 քիլօ չայ, 46,000 քիլօ քարթէֆս. 1,200 քիլօ լահանա, 1,200 քիլօ տումաթէս, վէ 1,000 քիլօ հավուճ քի, ճէմման 4,000 լիրալըգ էրզագ սաթուն ալմըշ տը։

ԵԱՆԿԸ.—Տիւն էօյլէ իւսթիւ քէօբրիւլի խանընտա Ավսթրիալը գօմիսիօնճը Բէբէլին օտասընտան եանկը չըգարագ՝ էշեալարընն գըսմը ազամը եանմըշ տը։ Էկէր օրատա պուլունանլար՝ սէրիան իմտատա հէթիշմիշ օլմասալար իտի խանտա պէտեիւք զաեիաթ իլէրի կէլէճէք իտի։ Մահէլը մէղքիւր սիկուրթալը իմիշ։ իշտէ գատա օլուպ օլմատընը զապրթատա թանգրգ օլունուեօր։

ՏԻՒՆԻՖԻ ՍԻՍ.—Էվվէլքիսի ագշամ սաաթ 1էն պաշլաեարագ տիւն կիւնտիւզ սաաթ 9ա գատար գըսմէն զաիլ օլան սիս պիր գաչ ատամ իլէրիսի կէօրիւմմէեճէք սուրէթտէ թէքբար իթմիշ վէ վաբօրլար վէ սարէ վագթը մուայեէնէլէրին տէ հարէքէթ իտէմմիշլէր տիր։ Մէղքիւր սիս՝ տիւն ագշամա գատար տէվամ իթմիշ օլտուղունտան, Ֆօղազ իչինէ վէ Գատըքէօյէ վէ Ատալարա հարէքէթ իտէն վաբօրլար վէ արապա վաբօրը՝ իլէրի կիտէմեիպ, թէքբար կէրի տէօնմէեէ վէ եախատ էն եագընն պիր իսկէլէեէ եանաչմաղա մէճպուր օլմուշլար տը։

ԱՆԹԻԳԱ.— Քիւչիւք Զէքմէճէտ Պալեան Ցակոբ պէյին արազիսինտէն պիր խայը անթիգա զահիրէ չըգմըշ տը. պու մէեանա զաեէթ գատիմ պիր չինի չէօմէք վէ պիր տէ մախզէն զուհուր իթմիշ տիր։

ԲԱՍՏԸՐՄԱ.— Վարնատան ֆէպաագը օղլու Նամընա կէլէն վէ սընհէթ մուզիրր օլան 2,750 քիլօ բաստրմա վէ 100 քիլօ սուճուգ մուսաֆէրէ իտիլիպ տէնիզէ թէքլմըշ տը։

ՎԱՆՏԱ զախիրէնին պօլլուղունտան, էթմէք ֆիաթը 15 բարաեա էնմիշ տիր։

ՊՈՒԼԿԱՐԻՍԹԱՆՏԱ Օրխանիյէ չէհրինտէ լօգանթաճը Խրիսթօնը եէտինտէ սախթէ բուլլար զուհուր իթմիշ վէ պունուն 7,000 ֆրանգլըգը սաթըլմըշ օլտուղու անլաշըլմըշ վէ մէրգում թուսթուլմուշ տը։

—«Միր» կազէթասընընն պէեանընա նազարէն, գապինէեէ մէնսուպ պազը զէլմաթ տախի սախթէ բուլ մուամէլէսինտէ զիմէեէլ պուլունուեօրլար։

—Սիսթօլատա բօլիս միւտիրիյէթի տարիէսի վէ տախիրինճէքի էվրագ քեամիլէն եանմըշ տը։

—Սապզգ Պուլկար բէիսը նուզզարը Մ. Բատսալվօֆընն թահզրգաթը անվալընա մէէմուր գօմիսիօն՝ վազիֆէսինի իգմալ իթմիշ տիր. Մ. Բատսալվօֆրն պանգատա պուլունան տէրօզիթօ ագէյէլէրինտէն վաղ կէյմէսի մուհթէմիլ իտուկի բիվանէթ օլունուեօր։

ՖՐԱՆՍԱ սէֆարէթինտէ էվվէլքի կիւն վէրիլէն զիեատֆէթտէ Իրան, Իթալիա, Սրանիա սէֆիրլէրի իլէ Ավսթրիա մասլահաթկիզարը հազըր պուլունմուշլար տը։

ԱՎԱԹՐԻԱ սէֆիրի պարոն տը Գալիլէ տիւն Քէօսթէնէ թարիգը իլէ չէհրիմիզէ կէլմիշ տիր։

ԵՈՒՆԱՆ սէֆիրի տիւն «Գիլէօբաթրա» վաբօրը իլէ պուրանա կէլմիշ վէ սէֆարէթի մէէմուրլարը թարաֆընտան իսթիգպալ իտիլմիշ տիր։

ՊՈՒԼԿԱՐԻՍԹԱՆ Նէվսահի մուրախասալարընն 350 ազաեը հավի մէճլիսի հալլ օլունմուշ վէ եէրինէ պիր իտարէ հէյէթի թէէսիս օլունմուշ տը։

# ԱԶԳԱՅԻՆ

Այսօր Կրօն. ժողովը նիստ չի գումարեր, ինչպէս նաեւ շաթուս միւս բոլոր ժողովներն ու խորհուրդները, բարեկենդանի արձակուրդին առթիւ։

— Պատրիարքարանը ի մօտոյ կրկին դիմում պիտի ընէ արդիւլ տալու համար այն ոսոնձգութիւնները՝ որոնք չեն վերջացած տակաւին Զնդուլի վանքին սեփական հողերուն և կալուածներուն վրայ, տեղացւոց ոմանց կողմէ։

— Ստուգուած է որ Շամախիի երկրաշարժէն երեսուն հոգի միայն հայ մեռած է։

— Սամաթիոյ առժամեայ թաղ. խորհուրդին անդամներուն ամէնքն ալ հրաժարական տուեր են։

— Ս. Հայրապետը Փետր. 7ին Տիվլիս գացեր է, ուր ընդունուեր է արժանի պատիւներով և հիւրընկալութիւններով։

—Բաթերդի գաւառ. ժողովը յայտագրով մը կը տեղեկացնէ Պատրիարքարան թէ տեղւոյն ազգային երկսեռ վարժարանները միացուցած են թէ՛ ուսումնական և թէ՛ մատակարարական տեսակէտով աւելի կանոնաւոր վիճակ մը տալու համար անոնց։ Ասկէց զատ գաւառ. ժողովը ստուգելով հաստատած է թէ Ճիկրաչէն թաղի Սիմօն Սիմօնեան անուն անձը եկեղեցապատկան կալուածներու հաստոյթներէն հարիւր ոսկիի չափ գումար մը իւրացուցեր է և այս պատճառաւ տեղւոյն առաջնորդ-տեղապահ Տ. Յովհաննէս Ծ. Վրդ. ի և յիշեալ Սիմօնին միջև վէճեր տեղի ունեցեր են։ Գաւառ. ժողովը իր այդ միւնոյն յայտագրին մէջ նաև հաշուեկշիռ. մը պատրաստած է, որմէ կ'երեւի Ճիկրաչէն թաղի 1889ին հաստատուած Արամեան վարժարանի 12ամեայ ելեւմուտքը։ Այդ հաշուեկշիռին նայելով, վարժարանը 1889էն մինչեւ 1901ի վերջը ունեցեր է զանազան միջոցներէ և հաստոյթներէ 100,639 ղրուշ 30 փր. ի մուտք մը, և 75,727 ղրշ. 10 փր. ի ելք մը, որով 24,912ու կէս ղրշ. ի գումար մը պատրաստ կը մնայ դպրոցին։

Գաւառ. ժողովը հաստատելով այս հաշուեցոյցին ստուգութիւնը, ցաւ կը յայտնէ թէ հակառակ որ դպրոցին մատակարարութիւնը ստանձնողներուն ձեռքը այսչափ պատրաստ գումար մը կը գտնուի, նոյն թաղեցիներէն ոմանք սակայն շարունակ դիմում կ'ընեն Պատրիարքարան, նպաստ խնդրելով իրենց վարժարանին, որ սակայն հակառողջապահիկ պայմաններու տակ՝ խոնաւ ու խեղճուկ միայարկ շէնք մըն է և կրնայ վնասել տղոց. իսկ դպրոցական պաշտօնեաներուն սակաւաթ

— Բերայի թաղական խորհրդոյ Ա. տենապետ՝ Մամիկոնեան Միքայել էֆէնտի այժմ կատարելապէս ապաքինած ըլլալով՝ ոչ միայն իր պաշտօնատեղին կը շարունակէ, այլ և առաւօտները՝ ընդհանրապէս Բերայի խորհրդարանը այցելելով, թաղային ընթացիկ գործերը՝ օրը օրին կը կարգադրէ։

Առջի օրը՝ Նորին Վսեմութիւնը Էսայեան երկսեռ վարժարանը այցելելով, քանի մը ժամ դպրոցին մէջ մնաց, և քննութիւններ կատարեց անձամբ աշակերտներուն յառաջադիմութեան նկատմամբ։

Տեսնելու արժանի էր՝ աշակերտաց և աշակերտուհեաց, ինչ անմեղանակ խանդաղատանօք վերաբերէին Նորին վսեմութեան ի տես, և աշակերտաբներէն չատերը՝ անձամբ ներկայանալով, իրենց խնդակցութիւնին յայտնեցին Միքայել էֆէնտիին վերահաս հիւանդութենէն ապաքինած ըլլալուն համար։ Եւ ահա՝ այսպէս, որդիական պարտք մը կատարած ըլլալու պարտաճանաչութեան հանդէպ, վսեմ. Միքայել էֆ. խորապէս զգածեալ՝ կը փութայ իր շնորհակալիքը յայտնել Էսայեան վարժարանի տնօրէնութեան և ուսուցչական մարմնոյն։

Ս. Պատրիարքն ալ՝ երէկ առաւօտ այցելութիւն տուաւ Էսայեան վարժարանին և բոլոր դասարանները աչքէ անցուց, աշակերտաց և աշակերտուհեաց հակիրճ հարցքննութիւններ կատարեց, ու գոհութեամբ մեկնեցաւ յիշեալ վարժարանէն, տղայոց առատօրէն շաքարներ բաշխելով։

— Ըստ խնդրանաց Օրիորդ Վիրժին Յակոբեանի՝ իր ամուսնութեան ատթիւ՝ երէկ առաւօտ Խասգիւղի Գալֆայեան որբանոցին 50էն աւելի որբերները որբանոցի մատրան մէջ հաւաքուելով հոգեհանգստեան պաշտօն կատարեցին իւր հօրը՝ հանգ. Մկրտիչ էֆ. Յակոբեանի հոգւոյն համար։

Այս առթիւ յիշեալ Որբանոցին պատսպարելոց երեք օրուան ուտեստները Նուիրած է, Նորին աղնուափայլութիւնը։

## ՕՐՈՒԱՆ ՀԱՐՍԱՆԻՔՆԵՐԸ

Առջի օրը՝ Անճարակին կիրակին էր, որ ըսել է՝ Հարսանեաց համար վերջին կիրակին։ Այս առթիւ բաւական գործունէութիւն և ոգեւորութիւն կար, անանկ որ Աղգ. Պատրիարքարանը չկրնալով ամէնուն ալ արտօնելու հանրի, յառաջիկայ հինգշաբթի օրուան համար ալ արտօնեց Պակներ կատարելու։ Այս պատճառով ալ մէկ քանի թաղերու մէջ «Սրբոց յիշատակ»ի օրը՝ մէկ քանի թաղերու եկեղեցեաց մէջ Պակներ պիտի կատարուին։

Անցեալ շաբթու Ղալաթիոյ Ս. Լուսաւորիչ եկեղեցին հարսնիքի սենեակ չունեցաւ, բայց երէկի օրը՝ երեքը մէկէն ունեցաւ։

Ի Գուրու Զէյմէ բնակեալ՝ Քիւչիւք-կարապետեան Կարապետ էֆ. (Բէրկ Թալասցի) որ սեղանաւորական գործերով պատուաբեր դիրք մը ունի Ղալաթիոյ կողմը, և իր գործունէութեամբը ու զարգացած վիճակովը՝ ծանօթ անձնաւորութիւն մըն է հրապարակին վրայ, երէկ ամուսնացաւ՝ ընդ Օր. Էլիզա Պալի-Ժամակչեան, կնքահայրութեամբ Պէրպէրեան վարժարանի տաներէն՝ ընկ Սամսոնցի Պ. Յակոբ Կէօվշէնեանի։

Օրիորդ Էլիզա (նոր հարսը) զարգացեալ հայուհի մ'է, և սեռին պատուաբեր, Բերայի Նախկին Արհեստանոցի յառաջադէմ սանուհիներէն է։

Ասոնց պսակադիրն եղաւ Ղալաթիոյ Աւագերէց Տ. Մեսրոպ քահանայ Տէր-Մեսրոպեան։

* * *

Նոյնպէս, Ղալաթիոյ Ս. Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ կատարուեցաւ տարիէ մը ի վեր Սամսոն հաստատուած և կեդրոնական վարժարանի նախկին շրջանաւարտ և վկայեալ դէղագործ՝ Գրիգոր էֆ. Յ. Առաքելեանի ամուսնութիւնը՝ ընդ Օրիորդ Մարի Քիւչիւք-Կարապետեանի, որ նոյնպէս Բերայի Նախկին Արհեստանոցի սանուհիներէն է, և թէ՝ Մարսիլիա գացած, ու հո՛ն մասնագիտական վարժարանի մէջ Ասեղնագործութեան առաջնակարգ վկայականին արժանացած է, իր ունեցած ճարտարութեամբը։

Կնքահայրութեան պաշտօնը ստանձնած էր փեսին Հօրեղբայրը՝ Յարութիւն էֆ. Մէչէուրեան։

Սոյն արարողութեան մասնակցեցան տաներէց Տ. Մեսրոպ քահանան, և նոյն եկեղեցւոյ լուսարարապետ Տ. Թադէոս քահանան, հանդիսադրութեամբ Դուրուչէշմէի Տ. Ներսէս վարդապետ Պէրպէրեանի։

* * *

Բերայի Ս. Երրորդութիւն եկեղեցւոյ մէջ կատարուեցաւ Մայր-Եկեղեցւոյ հոգեւոյս բարեկրօն Տ. Անդրէաս ծերունազարդ քահանայի որդի՝ Կարապետ էֆ. Փափազեանի Պսակադրութիւնը՝ ընդ Օրիորդ Վիրժինի Յակոբեանի, կնքահայրութեամբ Հրանտ էֆ. Շահնազարեանի։

Օրուան մառախուղին պատճառաւ որոշեալ ժամը 5ին տեղ 6ին սկսաւ արարողութիւնը, վասն զի հարսն ալ, փեսան ալ Գատըգիւղէն եկած էին։

Պսակադիրն էր Տ. Գէորգ Սրբազան Երէցեան, որ պարագային յարմար՝ դեղեցիկ քարոզ մը խօսեցաւ, և նոր ամոլներուն երջանկութեանը համար սրտագին բարեմաղթութիւններ ըրաւ։ Սոյն արարողութեան ներկայ էին Մայր-Եկեղեցւոյ Տ. Եղիշէ, Տ. Բարթուղիմէոս, Տ. Միքայել և Տ. Եղիազար քահանաները, ու Բերայի Տ. Կոմիտաս քահանան։

Յետ արարողութեանց, Սրլանդիսի մէջ ընդունելութիւնք կատարուեցան ի ներկայութեան Փափազեան և Յակոբեան գերդաստանաց կողմանէ ներկայ գտնուող հրաւիրելոց։

Թօգաւլեան Մկրտիչ էֆ. այս առթիւ դեղեցիկ զարդարած էր ընդունելութեան սրահները, դեղեցիկ դրդերով և թարմ ծաղկեփունջերով։

Շամբանեան առատ, և անուշէղէնները ու շաքարէղէնները խիստ ճաշակաւոր պատրաստուած էին։

Նորապսակներն՝ երէկ երեկոյեան դէմ շոգենաւով յեւրոպա ուղեւորեցան։

* * *

Ս. Երրորդութիւն եկեղեցւոյ մէջ տեղի ունեցաւ Ռուբէն էֆ. Գրիգոր Պապիկեանի Պսակը՝ ընդ Օրիորդ Սաթենիկ Կարապետ Տաղուտեանի։

Ձեռնտուութիւնը կատարեց Կրօն. Ժողովոյ անդամներէն՝ Հայկրօն Տ. Կարապետ աւագ-քահանայ Սէթեան։ Հանդիսադիր էին նաև Տ. Եղբայր վրդ. Սալլբեան և Տ. Տիրայր վրդ. Մարգարեան, որ գեղեցիկ քարոզ մը խօսեցաւ այս առթիւ։

* * *

Նոյնպէս, Ս. Երրորդութիւն եկեղեցւոյ մէջ կատարուեցաւ Սրմենակ էֆ. Յարութիւնեանի պսակը, ընդ Օրիորդ Հայկանոյշ Յակոբեանի, ի ներկայութեան փեսին և հարսին Տաներէցներուն՝ Տ. Գէորգ քահանայ Անդրանիկեանի և Տ. Խորէն քահանայ Յարութիւնեանի։

* * *

Մէկ հարսնիք մալ կար՝ Բերայի Ս. Յարութիւն եկեղեցւոյն մէջ։

Իսկ ի Ֆէրիգիւղ տունի մէջ պսակ մը կատարուեցաւ արտօնութեամբ Պատրիարքարանի։

* * *

Մայր-Եկեղեցւոյ Տ. Կարապետ երաժիշտ քահանան երէկ թէեւ չորս ծուխեր պսակելու բաղդաւորութիւնը ունեցաւ, սակայն Մայր-Եկեղեցին՝ միայն մէկ Հարսնիք կար, այն է՝ Համբարձումէ էֆ. Քէրիմեանինը, —սիրուած երիտասարդ մը Գումգաբուի թաղին մէջ,— որ պսակուեցաւ Օր. Էլիզ Շիշմանեանի հետ, որ շրջանաւարտ է Մայր-Եկեղեցւոյ Ս. Լուսաւորչեան վարժարանէ, և որ բաւական ատեն ալ արդիւնաւոր պաշտօնավարութիւն մը ունեցած է նոյն վարժարանին մէջ։ Սոյն արարողութեան նախագահեց Տիարպէքիրի Առաջնորդ Տ. Եղեկիէլ Ծ. Վրդ. Արշակունի, շուրջն ունենալով Տ. Մատթէոս Վրդ. Սեմէոնեան և Մայր-Եկեղեցւոյ քահանաները։

Ներկայ էին բազմաթիւ հրաւիրեալք։

Եկեղեցւոյ ջահերը վառուած էին։ Տ. Եղեկիէլ Ծ. Վարդ. այս առթիւ սիրուն յորդորական մը խօսեցաւ, շնորհաւորելով նորապսակ Ամոլները։ Ընդունելութիւնք կատարուեցան Քէրիմեանի տանը մէջ։

* * *

Երէկ, Կէտիկ-Փաշա երկու հարսնիքներ տեղի ունեցան։ Առաջինը՝ կոչակաւոր Սահակեան Բէնիք էֆ., ընդ Ռոտոթոցի Օր. Պէաթրիս Յովհաննէսեանի, պսակադրութեամբ Տ. Պետրոս քահանայ Կարապետեանի։ Երկրորդն էր՝ Բիանօճի Լեոն էֆէնտիինը, որ իր տունէն դուրս, ուրիշ տունի մը մէջ պսակուեր է ձեռամբ Գումգաբուի դրսի եկեղեցւոյ աւագերէց Տ. Խորէն քահանայի, որ արտօնուած էր Պատրիարքարանէն, բացառական օրէնքը իգործ դնելու։

* * *

Այիդեֆանոս ալ տան մը մէջ հարսնիք մը կատարուեցաւ Թոյլատրութեամբ Պատրիարքարանի։ Պսակադիրն էր Տ. Խորէն քահանայ Քիւրքճեան, իսկ կնքահայրն՝ Աճառեան Յակոբ էֆէնտին։

* * *

Գատըգիւղի Ս. Թագաւոր եկեղեցւոյն մէջ կատարուեցաւ Գարեգին էֆ. Գասպար-Մկրտիչեան պսակը, ընդ Օր. Վերգինէ Քէչէպաշեանի, կնքահայրութեամբ Արշակ էֆ. Գալբզճեանի։ Պսակադիրն էր Տ. Կարապետ Աւագ-քահանայ Սանտալճեան։

* * *

Այլև Ս. Թագաւոր եկեղեցւոյ մէջ տեղի ունեցաւ Գրիգոր էֆ. Ալիքսան Աղլաղանեան Պսակը՝ ընդ Օրիորդ Սաղանի Խունկիկ-Իւթիւճեանի, կնքահայրութեամբ Լեոն էֆ. Իւթիւճեանի։ Պսակադիրն էր Տ. Խորով քահանայ Գալշիաքճեան։

* * *.—Էրէնդիւղի տանը պսակն ալ չի մոռնանք, որ Պատրիարքարանի գիտութեամբ կատարուած է։ Դեղագործ Գարեգին էֆ. Մ. Խոսակեան ամուսնացաւ ընդ Օրիորդ Աարինէ Ս. Քէչեեանի, որոց Կնքահայրութեան պաշտօնը կատարած է Գրիգոր էֆ. Մանուկեան։

Սոյն պսակը կատարեցին Տ. Վարդան քահանայ Դերձակեան (փեսին Տաներէցը), և Տ. Յովհաննէս քահանայ Մէրկէրեան (Տաներէց հարսին)։

* * *

Մանօթ հրապարակագիր ու վիպագիր Բերովբէ էֆ. Լիմոնճեանի որդի՝ Արմենակ էֆ. Լիմոնճեան, որ մեր զարգացեալ երիտասարդութեան պատուաբեր ներկայացուցիչներէն մին է, ամուսնացաւ երէկ՝ Աղգ. Ս. Փրկչեան Հիւանդանոցի բժշկական մարմնոյն վաստակաւոր նահապետներէն՝ Տօքթ. Գարբիէլ էֆ. Նահապետեանի բարեկրթի և օժտեալ դստեր՝ Նազելափայլ Օրիորդ Հայկանոյշի հետ, որ Աւագանի սանուհին է ողբացեալ Զարդարեան Գէորգ էֆէնտիի։

Կնքահայրութիւնը կատարեց Մուսպահճեան Աբրահամ Ամիրայի թոռը և Հայ լրագրութեան վերաբերող համակրելի ու տաղանդաւոր քրոնիկագիրներէն՝ Արիկ էֆ. Մուսպահճեան, որ այս առթիւ հարսանեկան մոմերը յատկապէս պատրաստել տուած էր տիպար վայելչութեամբ և կիրթ ճաշակաւ՝ մասնագէտ Տիկին Հիւսէյնճեանի ձեռօք։

Ներկայ էին բազմաթիւ ծանօթ ընտանիքներ, Նազելափայլ Օրիորդներ, և յայտնի անձնաւորութիւններ։

Ժամը ութին, Մաքրիգիւղի Ս. Աստուածածին եկեղեցին՝ ակնախտիղ լոյսերու և կնդրուկներու մէջ ողողուած էր, երբ Հարսին ու Փեսին Հաւաւորհնէքը սկսաւ, արարողապետութեամբ Ճիզմէճեան Տ. Արիստակէս Աւագ-Քահանայի, մասնակցութեամբ՝ Մաքրիգիւղի Տ. Պետրոս ու Սամթիոյ Տ. Կարապետ քահանայից, և քաղցրանուագ Դպիրներու։

Յետ հարսանեկան բոլոր արարողութեանց, Նորապսակ հարսն ու փեսան, և Լիմոնճեան ու Նահապետեան ընտանեաց վերաբերող համայն հրաւիրեալք՝ բազմաթիւ կառքերով առաջնորդուեցան Տօքթ. Նահապետեանի բնակարանը, որ ճոխ սեղանի մը շուրջը ամէնքն ալ մեծարուեցան։

Այս առթիւ Նորապսակ Տէր և Տիկ. Սրմենակ Բ. Լիմոնճեան, ընդունեցին գեղեցիկ ծաղկեփունջեր։ իսկ այս նոր-բաստատ խնամութեան նահապետները՝ Պարոնտասն՝ Լիմոնճեան էֆ. և Աներն՝ Նահապետեան էֆ. ընդունեցին հեռաւոր ու մերձաւոր բարեկամաց կողմանէ ղրկուած շնորհաւորական հեռագիրներն ու համակրալից նամակները։

Մեր սրտագին շնորհաւորութիւնները՝ թէ՝ Անոնց և թէ բոլոր ամուսնացելոց համար։

Շաբաթն եղբայրներն ու քոյրերը ցաւօք սրտի կը ծանուցանեն մահը իրենց եղբօր

**ՏՕՔԹ. ՊԵՏՐՈՍ ԷՖ. ՇԱՇԵԱՆԻ**

(ՓԵՆԱՏԱՐԱՆ)

Յուղարկաւորութեան տխուր հանդէսը պիտի կատարուի վաղը, չորեքշաբթի, ժամը 4ին (Ը. Թ., 10ին Ր. Ե.) Սագըզ Աղաճի Ս. Աստուածածնայ Ամենասիրտ եկեղեցւոյն մէջ, Բերա։

Մահացեալ չընդունողներին կը խնդրուի ներկայս իրը այն նկատել։

## ԲԱՐԻԶ ՊՕՐՍԱՍԸ

BOURSE DE PARIS

ՊՈՒ ԿԻՃԷՔԻ

3 Մարտ 1902

| | | | |
|---|---|---|---|
| Ֆրանսիոյ էհամը | (3% Français) | 101 | 30 |
| Բէժի | (Tab. Turcs) | 324 | — |
| Գոնսոլիտ. | (R. Turque D.) | 26 | 52 |
| Շրմէնտրգիր | (Lots Turcs) | 116 | — |
| Պանգ. Օթթ. | (Banque Ott.) | 564 | — |
| Թրանսվայ | (Transvaal) | 135 | 50 |

# ԹԷԼԷԿՐԱՖ

ԲԱՐԻՍ, 2 Մարտ.— Մ. Վալտէքրուսօ՝ պու կիւն էօյլէ վագիրնա եաթագտան գալդմըշ տըր. տօգթէօր Բօարիէ՝ միւշարիւէյհ պաշ վէքիլին 10-12 կիւնէ գատար քեամիլէն իսանէի սրսհէթի իսէճէեինի թէէմին իսիւսր։

ԲԱՐԻՍ.— Մ. Վալտէք Ռուսօնրն անվալը սբհիյեէսի հագգընտա պու ադշամ նէյը օլունան բարօրտա, մէճբուհրն՝ խաֆիֆ պիր հարարէթլէ պաշ աղրըսընտան մուղթարբպ օլտըղը պէեան օլունմուշ տըր։

ՐՕՄԱ.— Բարա հաղրէթլէրի՝ 93 ինճի սէնէի տէվրիյեի վէլատեթի միւնասիպէթիյլէ, թէպրիք թէլէկրաֆլարը ախշ իթմիշ տիր. Միւշարիւէյհ՝ գարտինալլար հէյեթինի չէնիլքէրտէն սոնրա գապուլ իսէէք տիր։

ՊԷԼԿՐԱՏ.— Պիւաճէ գօմիսիոնը բէյսի Մ. Մօսթիի՝ գոմիսիոն ադասընը էքսէրիսիյէ իսթիլաֆը էֆքարտաղը օլտուղունա մէպնի, իսթիֆասընը վէրմիշ տիր։

ԼՕՆՏՐԱ.— Սայկօնան ալընան պիր թէլէկրաֆնամէնէ կէօրէ, 250 եօլճիի համիլ պիր Զին կէմիսի՝ Հոնկ Սիէնատ զարգ օլուպ, 200 քիլի թէլէֆ օլմուշ տըր։

ԼՕՆՏՐԱ.— Գարագասան ալընան պիր թէլէկրաֆնամէսէ, սոբլարընը բէեսի տօգթէօր Գարտիրսընը՝ Վէնէդիւէլտան Գօլօմպիա հուտուտունա եէնի պիր թէճավիլդ իճրա իթմիշ իսէաէ, քիւլլիյէթլի զանիսթա տուշար օլտուգտան սոնրա, ըրիճթա մէճպուր օլարընը պիլտիրիմիշ տիր։

ԼՕՆՏՐԱ.— Լօրտ Ռիչնէր՝ թաագըպլէրինէ 33 միգիրղէ սէվգ իթմիշ օլտուղը հալտէ, մուհասէրէլէրինէ քեամիլէն մուվաֆֆագ օլմազտան, Տէվէթ վէ Շեմսընն մահյեթլէրինէ պուլունան գուվվէի ասքերիյէ իլէ Պօղոհավղլար խաթիրընը թէճավիլդէ մուվաֆֆագ օլտուղլարը թէլէկրաֆ խապէրլէրինէն տիր։

ԼՕՆՏՐԱ.— Լօրտ Ռիչնէր՝ Պօէրլէրին Գլէրդստրօք մուհարէպէսինէքի մուղանֆիէրիյեթլէրինի՝ պիր թէլէկրաֆընտա թատիդ իթմիշ տիր։ (Մէղքիս մուհարէպէտէ Պօէրլէր՝ Ինկիլիզլէր տէ պիր թապուր։ Սիվարի վէ իւշ միգիրէղ թիֆֆէնք էնտազը էսիր վէ իբի թօք զապթ էթմիշլէր իսի)։

ԲԱՐԻՍ.— Մէմօրիալ տիբլոմաթիգ կազէթասը՝ Ավսթրիա-Մաճարիսթան իմբէրաթօրու իլէ Ինկիլթէրա վէ Իթալիա զրալլարը պէնինտէ Սագրէ մօտա պիր միւագաթ վուգուա կէլճէեի մէվսուգան պէեան իթմէքաէ տիր։

ԲԱՐԻՍ.— Բրէնս Կիգանընն ճէնազէ մէրասիմի զայրը բէսմի սուբէթաէ կէօրիւշտիւեիմիզէ բէք մէմնուն օլտում. հա՛յտէ, պապա լը Բիւելլօ իլէ պէրապէր կէլինիշ տէ նահիյեէ միւտիրիյէ պիր աղ կէօրիւշէլիմ։

Թրիպիւս.—Սո՛ւս գօճա իսթիեար, պէլքի Գոնթուն պուրատա օլտուղունը իշիտիրէր։

Լը Բիւելլօ.— Զաթէն պէն անլէրէ խապէր վէրէճէեիմ։

—Նամուսլու ատէմլէր՝ քէնտիլէրինէ իսթիհա իսէնէլերի էլէ վէրմէզլէր։

—Նէ՞ սէօյլէօրսուն պէ՛, եօգսա սէն տէ...

—Սուս արթըգ, սէնին գափան տիւմանը տըր. պիր աղ տըշարը չըգտա թէմիզ հավա ալ։

—Ա՛յ, սէն պէնիմլէ էյլէնմէք, պէնի թարտ իթմէք իսթէօրսուն հա՛, չէք գելըճընը գօղումուղը բայ իսէլիմ, նէ՞ տիմէք, պէնիմ նամուսսում վար, թահգբրը գան իլէ թէմիզլէրիմ տէնի գելըճա սարբլոը իսէտ, Թրիպիւս՝ գօլլարընը թութուպ, պիր աղ շիտէթլիճէ իթտիեի կիպի, սինտէլէտի. եէրէ տիւշիւս պիր տահա եէրինտէն գալգամասը։

Պիր աղ մըրբլատանտրգտան սոնրա, տէրին ուշդուհա տալմըշ օլտուղը՝ խօրուլթուսընտան անշաշլուը. զէվալլը իսթօհաբ՝ օլ տէրէճէ սէրխոշ իսի քի, նէ եաբաճաղընը պիլէ ֆարգ իթմէեորը։

(Տէվոմ)

## ԹԱՆԳԱՐԱՆ ԳՐԱԳԻՐ ՄԸ

որ բացի Հայերէնէ, գիտէ նաև Տաճկ. և Գաղիերէն, համեստ ամսաթոշակով պաշտօն մը կը փնտռէ։ Փափաքողներ թող հաճին դիմել «Մանզումէ»ի Վարչութեան։

## ՍԱՐՐԱՖԻՏԷ

### ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՍԸ

| | |
|---|---|
| Էսկ. Ուսմ. տիւն ագչ. գաբ. | 28—31½ |
| » » » էն եիւքսէք | 28—35 |
| » » » էն աշաղը | 28—28½ |
| Բումէլի չըմէնտ. ագչմ. գրնտ. | 114—¾ |
| » » էն եիւքսէք | 115—⅜ |
| » » էն աշաղը | 114—⅛ |

### ՊԱՆԳԱ ԱԳՍԻՕՆԼԱՐԸ

| | |
|---|---|
| Բէժի ագտիսնը Օս. լիր. | |
| Սիկարէթ Ա. | 0—15 |
| » Բ. | —66 |
| Թրամվայ | 5—87½ |
| Ժուխանա | 1—55 |
| Օպլիկասիոն Թրամվայ | 483— |
| Ասիւրանս | 3—55 |
| Գոբրօրասիոն | 0,09,9 |
| Գոմմէրսիալ | 0,09,3 |
| Լօրիսմ | 53—50 |
| Պանգ Նասիոնալ տը Կրէդ | 405— |
| Թրանսվայ | 135— |
| Բրմսթրմ թահվիլաթը | 476— |
| Գրէսի Ֆոնսիէ Լիվիրսիէն | 267— |
| Անատոլը չըմ ագտիսնը | 10—27½ |

### ԱԳԶԷԼԷՐԻՆ ՖԻՑԱԹԸ

| | |
|---|---|
| Օսմ. լիրաը 100 ղ. տան | ղ. բր. |
| Պէյազ մէճիտիյէ ֆարգը | 108—05 |
| Մէթալիք | 97— |
| Ինկիլիզ լիրաը | 110—06 |
| Ֆրանսըզ ալթունը | 87—22 |
| Բօլ | 90— |
| Գրէմից ալթունը | 51—06 |
| Դարպոն գայմէսի | 8—59 |

### ԷՎՐՕԲԱ ՊՕՐՍԱՍԸ

Լօնտրա 28 փեբրվար

| | |
|---|---|
| Ինկ. էհամը Ինկ. լիրաը | 94—93 |
| Օսմ. էհամը գաբանը | 26—25 |
| » » Բ | 28—25 |
| « » Գ | 51—50 |
| Օսմանլը Պանգասը | 12—75 |
| Մբսրը Տուլ. մութթահզրտէ | 107—50 |
| Պուլկար իսթիգրաղը | 83— |
| Գամպիօ Բարիզ 3 այ վատէ | 25—32½ |
| Թրանսվաալ | 5—56 |
| Շարթրէթ | 4— |

Բարիզ 3 Մարտ

| | |
|---|---|
| Ֆրնս էհ. 4% Ֆր. | 101—30 |
| Եէնի Օսմ. էհամը գաբանը | 26—57 |
| Բումէլի չըմէնտրֆէրի | 117—25 |
| Օսմանլը Բէժիսի էհամը | 323— |
| » Պանգասը | 565— |
| Գիտիսի Լիոնէ | 1055— |
| Իթալիա էհամը | 99—95 |
| Բռիօրիթէթիւրք | — |
| Օսմանիյէ | |
| Տուան Օթման | — |
| Սբանսիօլ | 77—05 |
| Թրանսվալ | 169— |
| Գամպիօ 3 այ վատէ | 225—10 |
| Լիմիբսիէն իւնիֆիէ | 109—70 |
| Շարթրէթ | 102— |

### ԳԱՄՊԻՕ

| | |
|---|---|
| Լօնտրա | 110—08 |
| Բարիզ 3 այ վատէլի | 22—81¼ |
| Ֆիօրէն Մանտա | 21—81 |
| Վիէննա չէքի (գուբօն) | —— |

Պերլին 2 Մարտ.

| | |
|---|---|
| Բումէլի չըմէնտրֆ. (մարգ) | 115—20 |
| Լօնտրա իւղէրինէ գամպիօ | 20—325 |

Վիէննա 8 Մարտ

| | |
|---|---|
| Լօնտրա իւղէրինէ գամպիօ | 239—90 |
| Բումէլի չըմէնտրֆէրի ֆր. | 111—50 |
| Օսմանլը Բէժի ագտիսնը | 299— |

---

() —()—()—()—()—()—()—()—()—()

ՄԱՆԶՈՒՄԷՆԻՆ ԹԷՖԵՐԻԳԱՍԸ (73)

ՄԻԽԷԼԼԻԹԼԷՐԻ

ԷՄԻԼԻՕ ԷՆՆԻ ԼՈՒԻ ԹԷՈՒՏԻՍԻ

# ՊԻՐ ՍԷՐԱԷՐԻ

Թրիպիւս՝ հէքեաեէի պիթիրտիեի կիպի, Մարքիզ՝ քէմալը հայրէթ վէ խիւլուս իլէ տէտիքի։

— Շիմտի, պիր չօգ տէֆալար էօլիւմէ գաբչու կէօյլուս վէրիշինիզ՝ հէք պէնիմ իշուն օլուեօր հա՛, տիւշմէնինիզ եօգ իքէն, պիթիւն պէնիմ տիւշմէնլէրիմի քէնտինիզէ տիւշմէն իթտինիզ։

— Մագասատը պօզամատըլար եա վէ պօզամաեաճաղլար։

— Ա՛յ, խա՛յր, արթըգ պէնիմ իշուն տէօքիւլէն կէօզ եաշլարը, ագան գանլար քիֆաեէթ իսէր. պէնիմ իշուն պունատան սօնրա թէէլիքէեէ տուշար օլմանընը իսթէմէմ. պէնի եաղընը պըրագաճաղըմ քի, սիզատ բահաթ գալապիլէսինիզ։

— Պէօյլէ պիր սէօզ սէօյլէեէրէք, պէնի տաղտար իթմէեէ մուվաֆագաթընը իշուն, սիզի ֆէնա հալտէ տարբլիմըզ օլմազլըղըմ լազըմ կէլիր. պէն պըրագաճաղըմ հա՛. իհթիմալ կէօրիւեօ՞րմուսունըզ. շու օթուրտուղունուզ եաթաղընը պաշ ուճուտտա տէեիլմիսիրքի, մուավէնէթը չմէլէքանէնիզլէ պէնի եօլիւմտէն գուրթարտընըզ. պէլքի պանա կէօսթէրտիեինիզ լութֆ ու մէրհամէթ՝ շու զէվվալը սէրսէրիեի սիզէ բապթ իսէրէք, պիր չօգ կիզլի վէ գանը բըլանլարը նազարընըզա արզ իթտի. օ վագըթտան պէրի տէեի՛լմիտիր քի, ֆօլէկրին վէ ճազու էլիզապէթին ֆըթրէթէն նասըլ պիրէր մէլուն օլտուգլարը սիզճէ մալիւմ օլտու։

Պու արալըգ գուլիպէնին խարիճնտէ պիր սիլահ շագըրտըը իշիտիլտի. գաբու չիտտէթլէ աչըլուպ, քէօյլու գըսաֆէթինտէ պիր կէնճ տէլիգանը իշէրի կիրտի։ Լօրանս գօրգարագ պաղըրտը. Թրիպիւս՝ հէման սիլահընը գաբուպ, սէճճուլ շախս իւգէրինէ նըշան ալտըյատտա, մէրգուճա տրգգաթլա պագտըղը կիպի, սիլահընը աշաղը ալտը. սէճճուլ շախս տախի տրգգաթլա Թրիպիւսէ պագուպ, անը թանրմասըյլա. էլինի՝ ուզատտրագ տէտիքի։

— Ա՛հ սիզմիսինիզ, էֆէնտի. թէսսաուիֆէն սիզին կիպի ալի ճէնապ պիր ատէմին գուլիպէսինէ կէվիշիմէ պէնի տաղտար իթմէէէ մուվաֆագաթընը իշուն, սիզի ֆէնա հալտէ տարբլիմըզ օլմազլըղըմ լազըմ կէլիր. պէն պըրագաճաղըմ հա՛. իհթիմալ կէօրիւեօ՞րմուսունըզ. շու օթուրտուղունուզ եաթաղընը պաշ ուճուտտա տէեիլմիսիրքի, մուավէնէթը չմէլէքանէնիզլէ պէնի եօլիւմտէն գուրթարտընըզ. պէլքի պանա կէօսթէրտիեինիզ լութֆ ու մէրհամէթ՝ շու զէվվալը սէրսէրիեի սիզէ բապթ իսէրէք, պիր չօգ կիզլի վէ գանը բըլանլարը նազարընըզա արզ իթտի. օ վագըթտան պէրի տէեի՛լմիտիր քի, ֆօլէկրին վէ ճազու էլիզապէթին ֆըթրէթէն նասըլ պիրէր մէլուն օլտուգլարը սիզճէ մալիւմ օլտու։

Պու արալըգ գուլիպէնին խարիճնտէ պիր սիլահ շագըրտըը իշիտիլտի. գաբու չիտտէթլէ աչըլուպ, քէօյլու գըսաֆէթինտէ պիր կէնճ տէլիգանը իշէրի կիրտի։ Լօրանս գօրգարագ պաղըրտը. Թրիպիւս՝ հէման սիլահընը գաբուպ, սէճճուլ շախս իւգէրինէ նըշան ալտըյատտա, մէրգուճա տրգգաթլա պագտըղը կիպի, սիլահընը աշաղը ալտը. սէճճուլ շախս տախի տրգգաթլա Թրիպիւսէ պագուպ, անը թանրմասըյլա. էլինի՝ ուզատտրագ տէտիքի։

— Ա՛հ սիզմիսինիզ, էֆէնտի. թէսսաուիֆէն սիզին կիպի ալի ճէնապ պիր ատէմին գուլիպէսինէ կէվիշիմէ

միթէչէքքիրիմ։

— Թէսսաուֆ՞ էմի։

— Շիպէտիպիզ, արթըգ սիզին ատէնչէթի բէֆիգէրինիզնապա խուսուս թապիպինիզ Պոնէ Բուժըն թէաբրուգաթընտան գուրթուլտում։

— Տիմէք ֆիրար իտիեորտունըզ։

Կէլէն ատէմին գոնթ ալը Վէրնօյ օլտուղը էլպէթ անլաշըլար։

Թրիպիւս — Էֆէնտիմ, չիմտի սիզ քէնտինիզէ պէնիմ էսիրիմ նազըրըյլա պագմահօրմուսունըզ։

— (Շիտտէթլէ պաշընը գալտըրուպ, սիզատ պու ֆուրսաթտան ֆէյնա իսթիֆատէ իսէպլիլիրսինիզ ֆագաթ, սիզ՝ թանրտաղըմ ատէմ իսէնիզ, քէնտիմի էսիրինիզ տէեիլ պիլաքիս միւսաֆիրինիզ ատտ իսէրիմ. քէտի աեաղըմլա պուրաեա կէլտիմ, հուրրիյեթիմ մանի օլուրսանըզ խըեանէթ իթմիշ օլուրսունըզ։

—Խրեանէթ տէեիլ ճինաեէթ օլուր. տուն կիճէէքի լութֆունուզը տահա ուսնութմասըմ։ Սիւքիւթ իթտիլէր. գոնթ Վէրնօյ՝ գուլիպէեի հայրէթլէ թէմտաշա իսէրքէն, գաբու աչըլուպ, լը Բիւելլօ իշէրի կիրտի վէ գոնթ գօրգտու. գօճա իսթիեար քիւր սիլահ իսի, էլի եիւղի պարութ իսի իշինտէ իսի, Թրիպիւսի կէօրտիւեի կիպի, էլինի շարգասընա կէօթիւրիւպ տէտի քի.

—Դօմա՛նան, էմրինիզ իճրա օլունտու։

—Հա՞նկի էմր։

—Էմր իթտիեինիզ գուրչուն մէսէլէսի։

—Է՛յ։

—Օ գուրչուն՝ պիր չարեէքտէն պէրի, սէօյլտիեինիզ խարինն պաշընտա սաքին տիր։

—Նէ՞, Մալօ...

—Եվվէթ եէրէ պաթասը Մալօնընն պաշընտա։

Մալօնընն վէֆաթընա տաիր կէլէն պու խապէր՝ Թրիպիւսի միւքէտտէր իթտի, զիրա զէվալլը Բիրկիզ՝ հէր նէ գատար մէրգումը ըէտտա իթմիշ իտտի իսէ տէ, վալիտէ օլտուղը իշուն, եէնէ մէէեուս օլաճաղընը տէրխաթր իթմիշտի. լը Բիւելլօ սէօվիւնէ տէվամ իլէ։

—Լաքին շաթօտտա պիր աղ տահա գալմըշ օլսա իտիք, էշգբեանընն հէքսինի էլտէ իսէճէք իտիք. նէլէր եաբտըղըմըզը պիլի՞միսին։

—Բէք էյի, բէք էյի, մուվաֆֆագըյեէթլէրինի սոնրա նագլ իսէրսին. կէօրիւեօրսուն եա՛, Մարքիզ բահաթ. սըզ տըր։

—Օլա պիլիր, մուհասսէոաթը գալպիյէմի թագտիմ իսէեմ։

Եա՛ Բապպի, սահիլ տօղրու գաշտըղընը էեի պիլիեօրտում եա, ա՛հ քիւչիւք գոնթ հաղրէթլէրի։ Թէքքար կէօրիւշտիւեիմիզէ բէք մէմնուն օլտում. հա՛յտէ, պապա լը Բիւելլօ իլէ պէրապէր կէլինիզ տէ նահիյեէ միւտիրիյէ պիր աղ կէօրիւշէլիմ։

Թրիպիւս.—Սո՛ւս գօճա իսթիեար, պէլքի Գոնթուն պուրատա օլտուղունը իշիտիրէր։

Լը Բիւելլօ.— Զաթէն պէն անլէրէ խապէր վէրէճէեիմ։

—Նամուսլու ատէմլէր՝ քէնտիլէրինէ իսթիհա իսէնէլերի էլէ վէրմէզլէր։

—Նէ՞ սէօյլէօրսուն պէ՛, եօգսա սէն տէ...

—Սուս արթըգ, սէնին գափան տիւմանը տըր. պիր աղ տըշարը չըգտա թէմիզ հավա ալ։

—Ա՛յ, սէն պէնիմլէ էյլէնմէք, պէնի թարտ իթմէք իսթէօրսուն հա՛, չէք գելըճընը գօղումուղը բայ իսէլիմ, նէ՞ տիմէք, պէնիմ նամու

## ՅԱՐՈՒԹԻՒՆ ԷՖ. ԳԱՅՍԷՐԵԱՆ

Միւմանլէյի՝ օն պիր սէնէ մուգասատէմ, Մէքթէպի Հուգուգը Շահանէտէն պա չահատէթնամէ, խուրուֆ թիմիշ, վէ զարրէթ ու խթիգամէթիյլէ վէ քէսին հիւսնիւ թէվէճճիհ վէ էնիյէթինի գազանմը, էրպապը Նամուս վէ լիյագաթտան վէ պիրինճի սընըֆ տավա վէքիլէրինէն մասրուֆ պիր զաթ տը։

Քէնարլէրի՝ հէր նէվ Շէրի, Հուգուգ, Ճէզա վէ Թիճարէթ տավալարընը տէրէօհատ իտէր։

Պիր մէպլաը մալիմ մուգապիլինէ ալթը այլըգ վէ սէնէլիք ապօնէ գայա վէ գապալ իլէր։

Տավալարը հագգընտա մէճճանմալիմաթ ալմագ խթէեէնլէրէ պէյէտ նը բէյ վէ իթիաը մալիմաթտան գանչնմագ։ Էքսէր տավալարտան բէչին իւերէթ ալմասրազը կիպի, բէք չօգալրընտա սուլէն թէավիյէտ գուսուր էյլէմէզ։ Սապահլարը սաաթ 2—6ետ վէ ագշամլարը տախի 9—11է գասար եազրխանէսինէ պուլունուր։

Իտարէխանէսի՝ Գապը Ալի ճատաէսինէ Մուսուլ խանընտա 22, 23 վէ 24 նումէրօլը օտալար տը։

ԼՈՅՍ ՏԵՍԱՒ
Ս. ԴԱՒԹԵԱՆԻ «ՆՈՐ ԴՊՐՈՑ»Ի
Ը. պրակը։
Մամուլի տակ է Թ. պրակը։

## ՁԷՅԼԱՆ

ՀԱԶԸՐ ԷԼՊԻՍԷ ԻԶՈՒՆ ՊԷՕՅԻՒՔ ՄԱՂԱԶԱ
ԶԱՐԻՖ, ՈՒՅՇՈՒՂ ՎԷ ՏԱԵԱՆԸԳԼԸ

Սուլթան Համամընտա եէնի աչըլան մէյտանա նազը, Բիւնթո խանընընն խարիճինէ, Ն. 2։

ՁԷՅԼԱՆ մաղազասընտա զարիֆ, տաեանըգլը, ալէա վէ հէր մէվսիմին մօտասընա վէ հիւսնը թապաթա մուվաֆրգ վէ հէր սինէ վէ վիճուսէ ուչկուն էրքէկ վէ գասընն վէ չօճուգ էլպիսէլէրի մէվճուտ պուլունուր։

ՁԷՅԼԱՆ մաղազասընն միւէսոիսի Ռուբէն Մաղաբեան՝ պիր չօգ սէնէլիք թէճրիպէլէրինէն, միչթէրիէրինն տախի խթիֆատ իթմէսինի արզու իտէրէք, հէր պիր լեպա իչուն օլ ատրէճէ ուճուզ վէ գապիը իչթիրա ֆիսթալար թագտիր իթմիշ տիր քի, եէրլի վէ էճնէպի հիչ պիր մաղազա քէնտիսի իլէ բէգապէթ էսէմէզ։

Միւհթէրէմ միչթէրլէր՝ պիր թէշրիֆլէրիլէ մէզքիր հագդգաթը թաստիգ պուեուրաճագլար տը։

Էմր պույրուլտուղը հալտէ, էօլչիւ իւզէրինէ զաեէթ եագըշըգը էլպիսէլէր տախի իմալ օլունուր։

ԲԱԶԱՐԼԸԳ ԵՕԳ ՏԸՐ։

ՆԻՒՄԻԼԻՈՍԸ 2 ԳՐՇ. ՏԸՐ
ԲԱԶԱՐ կիւնլէրի տախի ԱԶՐԴ տը։

## Լ'ԻՒՆԻՕՆ

ԵԱՆԿԸՆԱ ԳԱՐՃԸ ՎԷ ԷՕՄՐ ԻՉՈՒՆ ՍԻԿՈՒՐԹԱ ԳՈՒՄԲԱՆԻԱՍԸ
1828 ՎԷ 1829ՏԱ ԹԷԷՍԻՍԻ ԻՏԻԼՄԻԾ
Բարիստէ Բլաս Վանտօմտա, 9 նօմէրօլու տաիրէի խուսուսի։

ՀԱՐԻՒ ՇԻՐԳԷՔԻՊ
Սէրմաեէ վէ իսթիեաթ 107,000,000 ֆր.
Սէնէնին մագպուզաթը 21,000,000 »
Էօտէնէն զիեան 252,000.000 »
Սիկուրթալը խանէլէրին գրյմէթի 19,000,000 »

1828 L'UNION DE PARIS

ԷՕՄՐ ՇԻՐԳԷՔԻՊ
Սէրմաեէ վէ իսթիեաթ 153,000,000 ֆր.
1900 մագպուզաթը 17,000,020 »
Էօտէնէն զիեան 120,000,000 »
Սիկուրթալը էօմիր 260,000,000 »

ՊՈՒ ՇԻՐԳԷՔԻՊ ղաեէթ միւսահա չէրսիթ իլէ թիւրքիատա սիկուրթա գայտիտէր
ԷՕՄԻՒՐ ՍԻԿՈՒՐԹԱՍԸ տախի միւխթէլիֆ սուրէթտէ վէ խուսուսի էհվէն։
Ֆիեաթլա էօմիր սիկուրթա իտէր։
ՇԻՐԳԷԹԻՆ ՊԱՆԴԱՍԸ «Պանդ Օֆթօման» օլուպ, Սթանպօլ Ս.ժանը տախի Կալաթատա «Պանդ Օֆթօման» գարշըսընտա տը։

## ԲԱՐԻԶ ՍԷՐԿԻՒ ՈՒՃՈՒՄԻՍԻ

1900

ԱՄԵՐԻԳԱՆԸՆ ԷՆ ՄԷՃՀՈՒՐ ՏԻՔԻՆ ՄԱՔԻՆԱՍԸ
ՍԱՏԷ, ՄԷԹԻՆ, ՍԷՐԻ, ՀԱՖԷՏ

## ՆԻՒ-ՀՕՄ



Մէզքիր Սէրկիի Ուճումիսինէ միւքեսֆաթընը, HORS CONCOUR բէգապէթսիզ գազանմըշ տը։
Էն ուֆագ թէֆէրրուաթընա գատար էմսալանրա թէվէֆֆիւգ իտէր։
Թիւրքիա իչին եէկեաճէ աճէնթասը Ա.ՄԷՏԻՕ ՍԱԼՎԱԹՕՐ
Մէրքէզի ֆիրուխթը Սթանպօլտա, Պահճէ Գարաւսընտա, Համիտիյէ ճատէսի, Ն° 7 Թրամուէյ խաթթը իւզէրինէ։ ՇԻՄՊԼԷՔՐ Իզմիրտէ, Սիլիվրիտէ, Աֆիոն Գարահիսարա վէ սաիրէ։

## ՉԿԱՐԴԱՑԱԾ ՄԻ�simՆԻՔ

Արիւնը, ոսկորները, ջիղերը, ակռաները և մարդուս կազմուածքին ուրիշ մասերը որոշեալ քանակութեամբ ՖՕՍՖՕՐ կը պարունակեն որ մարմնոյն առողջութիւնը պահպանելով անդամներուն կանոնաւորաբար աշխատելուն կ'օգնէ։ Այս Ֆոսֆորը որ թանկագին է մարդկային կազմուածքին համար, շատ անգամ կը քիչնայ հիւանդութեանց պատճառով և այն անձը որ կորսնցուցած է մարմնոյն ֆոսֆորը, տեւական սակաւութեանց կ'ենթարկուի։ Արիւնը կը տկարանայ, ջիղերը կը թուլնան, ծունկերը կը կտրտին, ամբողջ մարմնոյն և գլխաւորաբար ուղեղին մէջ յոգնութիւն կը զգայ, սիրտը կը տրտիտ և դեռ այս կարգի շատ մը անհանգստութիւններէ կը տառապի։

Կորսուած Ֆոսֆորը կրկին արեան մէջ մտցնելու և զայն զօրացընելու համար, բժիշկներ երբ հնարք մը կը խորհէին, այս տարի Բարիզի առաջնակարգ քիմիագէտ Պիլեօն՝ Օ վօ Լէսիթին Պիլեօն անուամբ դեղ մը հընարեց որ կորսուած ոյժը կատարեալապէս կը մտցնէ արեան մէջ, ջիղերը, ոսկորներն ու մարդուս կազմուածքը զօրացնէ, և մարմնոյն դիւրաշարժութիւն կուտայ։ Անոնք որ իրենց ուղեղն ու մարմինը յոգնեցուցած են, անոնք որ գլխուծուխներու պատճառով անկարողութեան մատնուած են և վերջապէս անոնք որ ոյժի պէտք ունին՝ անհրաժեշտ է որ Օ վօ Լէսիթին Պիլեօն O vo-lècithine Billon առնեն։ Օ վօ լէսիթին Պիլեօնը որ ամէնէն ազդու դեղն է չաքարախտն, ընդունուած էր Ֆրանսայի բժշկական Ակադէմիէն և կը ծախուի մեծ դեղագործներու ու դեղավաճառներու քով։

ԳՐՊԱՆԻ
ԸՆԴԱՐՁԱԿ
## ՕՐԱՑՈՑՑ
## 1902
ԹՈՒԱԿԱՆԻՆ ՔՐԻՍՏՈՍԻ

Յօրհնեալ ՄԱՐՈՒԹԻՒՆ Ա. ՅՈՎՍԷՓԵԱՆԻ

Տէր եւ Հրատարակիչ
Մ. ՍԱՒԲԵԱՆ ԵՒ ԸՆԿ.
Գին 50 Փրկ.

Բուն ՕՐԱՑՈՑՑԷՆ զատ՝ ունի Յաւելուած մը՝ զանազան կարեւոր ծանօթութեանց։

* * *

Ազգ. Հիւանդանոցի մի քանի տարիներ առաջ հրատարակած Ընդարձակ Օրացոյցի դիրքն ու բովանդակութիւնը խիստ ճոխացած ըլլալով՝ Բողոքական և Հռոմէական ազգայինք սկսած են անոր մօտ Օրացոյցներ պատրաստել, ուստի Սարգեան Եւ. Ընկ. Տպարանը՝ բազմաթիւ Ազգայնոց խնդրանաց համաձայն այդ պակասը կը լրացնէ, այս նպատակաւ միայն հրատարակելով ներկայ Օրացոյցը, առանց մոքէն անցընելու Ազգ. Հիւանդանոցի Օրացոյցներուն վնասել։

Կը ծախուի բոլոր Հայ գրավաճառաց խանութները։ Նաև կը գտնուի Պահճէ Գարու, Ջրավաճառ-Գրավաճառ Նշան աղայի, և Բերայի բոլոր Հայ ծխավաճառներու խանութները։

Կեդրոնատեղին է Սարգեան Եւ Ընկ. Տպարանը, Պապը-Սիլի ճատէսի Թիւ 38

Իսկ Իզմիրի մէջ Այի Եօրկի փողոց Գ. Պաշպազիրկեանի խանութը և Հայոց Առաջնորդարանին դիմացը ծխավաճառ Տիգրան Տէր-Մաթէոսեանի խանութը։

## ՈՒԷՍԴԸՐՆ

ԲԱՐԼԱՍԷՆԹՕՆԷՆ ԳԱՐԱՐԸ ՄԱԽՍՈՒՍԵՑԱԼ ԹՕՐՕՆԹՕ ՎԷ ԼՕՆՏՐԱՏԱ
1851ՏԷ ԹԷԷՍԻՍ ՕԼՈՒՆՄԸՐԸ
ԵԱՆԿԸՆԱ ԳԱՐՃԸ ԻՆԿԻԼԻԶ ՍԻԿՈՒՐԹԱ ԳՈՒՄԲԱՆԵԱՍԸ

| | | |
|---|---|---|
| Թագմին օլունան զիյանլարընն մէճմուի | ինկ. լիրա | 6,000,000 |
| Մէվճուտ ագչէ վէ հասրլաթը սէնէվիյէ | » » | 1,250,000 |
| Քեամիլէն թէէտիյէ օլունմուշ սէրմայէ | » » | 410,000 |

Թուրքիա չիւլէսիրին միւտիրի ումումիսի. ԳԱՌՆԻԿ ԱՍՏՈՒԱԾԱՏՈՒՐ
Իսթանպոլ, Պահճէ Գարու, Անանիատի Խան, Ն° 20, 21, 22։

Թաշրալարտա իչկիւզար վէ միւթէպէր աճէնթէլէր արանըլմագտա տը։
ԻՄԻԹԱՐ.— Շէհրիմիզին էն մասրուֆ Ֆրանսը վէ Այման գումբանիալարընն սէրմայէսի հասրլաթընա նիսպէթէն 100 % օլտուղը հալտէ Ուէսթրընքի 125 % տիր։ Իչթէ պու հագիգաթ Ուէսթրընն բրագիպէրինէ թէֆէվվիւգ իթմարմէյէ էն պէօյիւք թէէտմինաթ տը։

## ԱՐԻՍ ԵՒ ԸՆԿ

ՇՈԳԵՇԱՐԺ ԳՈՐԾԱՏՈՒՆ
ՀՈՏԵՂԻՆԱՑ ԵՒ ՕՃԱՌԻ

ՀԻՄՆԵԱԼ 1889ին
Ս. ՊՈՒԼԻՈ
Թանգարան

ՎԱՃԱՌԱՆԻՆ

Արուեստագիտական վերջին կատարելագործութեամբ և առաջնակարգ մեքենաներով օժտեալ և եւրոպացի վարպետի մը հսկողութեան ներքեւ կ'արտադրէ ամենաուրբ հոտեղէններ ինչպէս նաև թուալէթի հոտաւէտ և լուացքի պարզ օճառներ։

Տեսակի ազնուութեան մասին եւրոպական ամենամեծ գործարաններու ապրանաց դէմ մրցելու առաւելութեան կը միացնէ գիներու գերադանց ժամանութիւնը։ Փափաքողներուն քաթալոկը ձրի կը զրկուի։

Մեծաքանակ գնում ընել ուզողները կրնան դիմել Կ. Պոլսոյ մէջ Օրտաքեաք և Կ. Ինճիճեան Որդիք վաճառատունները, իսկ գաւառներու և օտար երկիրներու մէջ դիմել գործակալութեանց որ ի սորին, ուր պիտի գտնեն նմոյշներու ցուցադրութիւն մը՝ պէտք եղած բոլոր տեղեկութիւններով։

ԲԱՐԻԶ.—ՊՊ. Լաքարիէա Որդի և Ընկ. 28, Ռիւ Շաթոտէօն։
ՊՈՄՊԱՑ.— ՊՊ. Ապքար և Ընկ.
ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ.—Պ. Մ. Գալֆաեան.
ԳԱՀԻՐԷ.— Պ. Հ. Ռոզանթալ.
ՌՈՒՍՃՈՒԿ.— Պ. Պ. Կ. Ինճիճեան Որդիք.
ՎԱՌՆԱ.— Պ. Կէորսն Արտիթի.
ՍԵԲԱՍՏԻԱ.— Պ. Պ. Վ. Ս. Մեծատուրեան։
ԻԶՄԻՐ.— Պ. Յակոբ Մոմճեան։
ՌՈՏՈՍԹՕ.— Պ. Յակոբ Բսօվատալ։
ԶՄԻՒՐՆԻԱ.— Պ. Հայնրիխ Վառնինկ.
ՍԵԼԱՆԻԿ.— Պ. Տինօ Ֆէրմանտէզ.
ԻՍԿԻՒԴԱ.— Պ. Մ. Քափուանօ.
ՊԷՅՐՈՒԹ.— Պ. Ֆրանսէլ Շիֆֆնէր.
ՍԱՄՍՈՆ.— Պ. Պ. Պետրոսեան Եղբարք։
ՏՐԱՊԻԶՕՆ.— Պ. Արիս Կ. Ինճիճեան. 24—16

## ՊԱԼԳԱՆ

ՍՕՖԷԱՏԱ ՄԻԼԼԻ ՍԻԿՈՒՐԹԱ ՇԻՐՔԷԹԻ
ՍԵՐՄԱՅԷ, ԻՀԹԻՅԱԹ, ԹԷՄԻՆԱԹ ՖԻ. 7500000

| | |
|---|---|
| 1899տա մէրի իւլ իճրա էօմիր սիկուրթասը պէտէլի ֆրգ. | 19,534,276 |
| » » եանկընն » » » | 460,267,203 |
| » » » բրիմի » | 1,433,965 |

Էօմիր էտէրէք վէ չօճուգլար իչիւն միւթէտիլ չէրսիթ իլէ սիկուրթա ագատ էր
Եանկընա էտրընը հէր նէվի պիտա վէ էշեա իւզէրինէ սիկուրթա ագատ իտէր։
Նոթէյտն էտրընրընա էտրընը մալ, էվրաղը նագտիյէ վէ վաքօր սիկուրթասրը գապալ իտէր։
Հիսէսատարանա՝ 1896տա 18½ %, 1897տէ 18%, 1898տէ 18%, 1899տա 16% թէմէթթիւ թէվզի իթմիշ տիր։

Շիրքէթին Պանքէրլէրի (Տէրսաատէթտէ Լէօնտարտա (Սօֆֆեատա Դրէտի Լիոնէ, Անկլօ Աւոթրիան Պանգ, Պանգ Նասիոնալ Պիւլկար։

Թաշրալար իչիւն միւստահտ վէ միւթէպէր քէֆալէթլի ահճէնթլէր արանըլըյոր Թիւրքիա իչիւն ումումի ահճէնթէ ԱՐՇԱԿ ՈՒՆՃԵԱՆ

Գալաթա Մէրթէպանի սօգագ, Ճէյտիտխան
Թիւրքիա իչիւն ումումի միւֆէթթիչ.— Ա. ԿԻՒՐԵՂԵԱՆ

### ԻԼԱՆ

Խարիճիյէ միւսթէշարը միւթէվէկֆա Արթին բաշանը էմվալը մէթրուքէսի՝ Դրամթը Ասքերիյէ մահքէմէսի մարիֆէթիյլէ, միւթէվէկֆիր միւշարիւիյիին Պէյ Օղլունտա Շիշլիտէ Պէօեիւք տէրէ ճատտէսինտէ քէսին գօնաղընտա իչպու թարիխը իլանտան իթիպարէն, պէ հէր չիհարչէնպիհ վէ բազար կիւնլէրի սաաթ իւչտէն սաագուզա գատար բէչին ագչէ իլէ սաթըլաճաղը իլան օլունուր։
Ֆի 22 զիլգատէ սէնէ 1319
1—3

## ԷՃԶԱԽԱՆԷԻ ԹԻՒՐՔԻԷ

Սիրքէճիտէ քեաին (Էճզախանէ-Թիւրքիյէ) եէվմը քիւչատնան պէրկէսօթէրտիյի ինթիգամ վէ ազգաթի տան վէ իհզար օլունան քեաֆֆէլի էտվիյէնին խալիսիյէթ վէ էհվէնիյէթինտէն սօլայը չէհրիմզին էն մուքէմմէլ էճզախանէսի օլուպ; տիկէրլէրինէ նիւմունէի իմթիհալ օլմագ չէրէֆինի իպրաղ իթմիշ տիր. պու ազգաթի վէ իհթիմամա մունզամ օլան թէհարէթ վէ նէզաֆէթի մէսէլէսի քի էճզախանէլէրէճէ սարը նազարը էհէմմիյէթէ ալընմագ մէվսուտտն պայլըճասը տը. ամէնին միւսէլլէմի վէ սէվկիրը բէսմիյէնին տախի մուսատտագ օլացը իւզրէ պուրատտա քէմալը իլէ ճարի տիր. պու կիպի պիր թէէսիսատն պէքէէնիլէլ չու խրտէմաթը միսթահսէնէյէ պիր իւավէի ինսանիյէթքէարի օլմագ իւզրէ եէվմը թէէսիսնատէն չիմտիյէ գատար միւրաճաաթ իտէն պիճիմէ զուէֆայէ խասթէկեան մէճճանէն թէաավի իմտիրիմէք վէ մուալէճաթը լազրմէ տախի քէզա պիտա իւճրէթի իթա խալիմէք կիպի իխթիյար օլէնան գէճաքեարլըգլար Նազարը տրգգաթա պալընանագ օլուր իսէ պու էճզախանէնին իսթիհսանը մէնքաասթան զիյատէ հէմճինսինէ խրտմթ կիպի պիր ֆիքրը ինսանիյէթքէրվէրի իւզերինէ թէէսիս խորտիմէ օլտուղը տէրէպ թաբէին իտէրիյթէ չու թատատ օլէնան հիմէմաթի մասրուֆլատէն նազի տիր քի պու էճզախանէ թարիգը թէրգգրատա գաթը տէրէճաթ իտէրէք, պու կիւնքի մէրթէպէտի իհրազ էյլէմիշ վէ պու եիւզատէն տէ էրպապը միւրաճաաթը մէճմունիյէթի վէ սաթգպպանը տախի խօշնուտխինի ճէլպ էյլէմիշտիր։

Մէզքիր էճզախանէտէ քեաֆֆէլի իլէ վէ էմրաղատա քէսը իսթիտասը թամ էյլէմէշ մէշարիրը ամբպպա հէր կիւն էվգաթը մուայէնէտէ հազըր պուլունտգլարը կիպի գիւքիր ու իւնասէթ մախսուս օլմագ իւզրէ տէ մուայէնէխանէլէր մէվճուտ տը. էճզախանէտէ պուլունան ալէաթ վէ էտվիաթը ֆէնենիյէսինին միւքէմմէլիյէթի սէպէպի իլէ եէկեանէ տէնիլմէյէ չայան օլան (Թանիլիսանէ) իսէ ճանիպը հիւքիմէթը Սէնիյէտէն էվրօբատա ազգուզ սէնէ թանիլ իթիտրիլտիքէն սօնրա իլգ տէֆա օլարագ քիմիակիր տիբլիոմասընը իհրազ իլէ չէհրիմիզէ ավտէթ իթմիշ օլան Մէքթէպը Թըպիէն Շանանէ քիմիակիր մուալիմէրինէն Տօքթօր Անէմ Հիւսէյին պէյին եէտը իգթիտար վէ քիֆայէթինէ թէսլիմ իտիլմիշ տիր. մուամիլէյին ֆէյնը թանէլիտէքի իգթիտարը պուրատա նասը մալիմ իսէ, էվրօբատատա օ տէրէճէ մարուֆ տը, մուամիլէյի պէտէնը ինսանտա միւհթաճը թանիլ հէր նէ վար իսէ, անը քէմալը իհթիմամ իլէ պիթթանիլ աթըպպաեա իհզար վէ պինայէն ալէյի աթըպպայի մուամիլէյհիմին իչէրինի պիր գաթ տանա թէէսիլ իթմէքտէ օլտուղը կիպի մէրի օլան մասէնի նէպաթի հէր նէվ մէվատտը տախի սուրէթը միւքէմմէլէտ թանիլ վէ իհզար իթմէքտէ տիր։ 8—1

Տէր և Տնօրէն
ՅՈՎՀԱՆՆԷՍ Ֆ. ԳԱՅՍԷՐԵԱՆ

)(126)(

ԹԵՐԹՕՆ «ՄԱՆԶՈՒՄԻԻ ԼՈՒՍԱՎՈՐԻՉԻ»Ի

## ՔԱՍԻՄ

## ԺԱՌԱՆԳՈՐԴԸ

ՎԷՊ ՏՈՀՄԱՑԻՆ ՊԵՆԱՆԳԷ
ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

Զ.

Տիկին Սէմսը, ինչպէս նաև Պէթրիս և Յովհաննէս առաջին անգամ կը տեսնէին պաշտօնական ընթերցումն ու աղօթքը կուռքերու նուիրուած։ Հարսնիքին չափ՝ այս տեսարանն ալ նորութիւն էր իրենց, ուր հիասքանչ կեցան պատկառանքով՝ չվիրաւորելու համար կրօնական զգացումները Հնդիկներուն։ Յետոյ չարունակելով իրենց ճամբան՝ մտան Ռաճա Սինկի պալատէն ներս, որուն հակայ դռները երկու փիղերու վրայ բացուած արդէն իսկ կը նախապաշարէին հանդիսականները անկէ ներս տիրող պերճանքին մասին, որուն կարկառուն ապացոյցները ասկէ՝ դռնէն իսկ կ'սկսէին։

Պահապաններ դրան մուտքին առջեւ կեցած կը հսկէին, երբ հեռուէն նշմարեցին կուսակալին ընտանիքը, անմիջապէս պատկառոտ դիրք մը առին և հրաւիրակներ՝ որ հոն կ'սպասէին, առաջնորդեցին զանոնք դէպ ի ներս։ Հակայ դռնէն անմիջապէս մտան պարտէզ մը որ հիացում ազդեց հիւրերուն, իր ընդարձակութեամբը, ծառերու չքեղ պէսպիսութեամբը և գլխաւորաբար լոյսերու ակնախտիղ հոսանքովը, որոնց գունագեղ լուսաւորութեան տակ, ցորեկ դարձած էր մութ գիշերը։

Այս առաջին մասը հասարակ դասակարգին ղուարճութեան յատկացուած էր ուր հինգ վեց հազար հոգիէ բաղկացած ամբոխ մը կ'եռար կը զեռար ցատկելով, ոստոստելով, պարելով և ուրախութեան վայրագ ցոյցեր կատարելով կոչտ նուագարաններուն և Պէնկալեան ջահերուն առջեւ։ Ասոնք գրեթէ կիսամերկ էին մասամբ և բոպիկ ընդհանրապէս։

Պարտէզին ծառազարդ անցքին մէջ երկար շրջան մը բոլորելէ եւք մտան սրահ մը, որ արդարեւ կրնար ուսթեւորդ հիաշալիքն համարուիլ, անոր համար մանաւանդ որ անակնկալ կերպով աչքի կը պարզուէր, խորշակոտ, չոր ու արեւակէզ քաղաքի մը մէջ։ հինգ հարիւրէ աւելի ծառաներ դուրսը կանգնած իրենց խոնարհ դիրքով ու պատրաստակամ դէմքով կը բազմապատկէին փառքն ու մեծութիւնը Ռաճային, որուն իշխանական պալատը ամէն բան կը բացատրէր պերճաբարբառ։ Սրահը կարելի չէր բաղդատութեան դնել ո՛չ մէկ անհատական ձեռնարկի հետ։ Հասարակաց շէնքեր միայն կրընային այնչափ հոյակապ, չքեղ ու փառապանծ ըլլալ։ Պէսթրիս՝ դեռ սրահէն ներս չի մտած՝ Յովհաննէսի դառնալով.

—Մարդը իրաւ մեծ անձնաւորութիւն է եղեր. ըսաւ, աղէկ որ առիթը չարամարեցինք, դեռ շատ անակնկալներ կ'սպասեն մեզ ասկէ ետք։

—Բնականաբար՝ դուք մէկ երկու հասարակ հարմնիք տեսաք և քիչ մնաց յուսահատէիք, տիկինը մանաւանդ ճանճրոյթ զգալ սկսած էր կարծեմ։

Ռաճան անմիջապէս դիմաւորեց կուսակալին ընտանիքը և շնորհակալութեան ու բարի գալուստի ձեւակերպութիւններէ ետք երեքն ալ նստեցուց սրահին գլուխը, բարձրաւանդակի մը վրայ, զոր յատկապէս պատրաստած էր օտարազգիներու համար։

Սրահն ուր առաջնորդուեցան հիւրերը, մեծ թատրոնի մը ընդարձակութիւնն ունէր և գլուխ գործոց մը կըրնար սեպուիլ ճարտարապետութեան, իր անսիւն կամարներով։ Ամբողջութիւնը չինուած էր մարմարիոնէ, բաց յատակէն մինչեւ որմերն ու կամարները ո՛ր կողմ ալ աչք ածէին հիւրերը, մարմարիոններ էին որ կը հիացնէին զանոնք։ իրենց երիսներանգ գոյներով ու ճաշակաւոր դասակարգութիւնով։ Դրուագներ, խոյակներ, քանդակներ, կամարներու օղակաւորումին, քիւերու շրթունքին ու առաստաղի տարածութեան վրայ ուրկէ կախուած քառասունէ աւելի վենետիկեան ջահեր իրենց հաղարաւոր մոմերով ու փոխադարձ շողշողումով ճշմարտապէս կը պատկերացնէին դիւթական սրահները Հազար ու Մէկ Գիշերներուն։

Հարսնեւորներ, ամէնքն ալ հագուած՝ Հնդկական ճոխութեամբ, կատարեալ դէղի հանդամանքը առած էին որոնց վրան գլուխը լոյսերու ցոլքին տակ կը ճառագայթէր, պաճարներու, զմրուխտներու, յակինթներու, կարկեհաններու և մարգարիտներու աչք շլացնող փայլփլիւնով։

Գոհարներու ցոլքը, այն պարագաներու մէջ մանաւանդ աչքի կը զարնէր, երբ հիւրի մը գալստեան առթիւ հարսնեւորներուն ամէնքն ալ ստիպուած ըլլային ոտքի ելլալ ու շարժիլ. լուսեղէն էակներ էին որ կ'երերակային, այնչափ առատ էր գոհարեղէնը անոնց վրայ։ Իսկ Ռաշմիրի, լանօռի նրբաշիւս շալերը, անխարիր կը պճնէին հարսնեւորները, աննման ցուցադրութիւնը պարզելով այս առթիւ, Հնդկական դարաւոր ճարտարարուեստին։

Պէսթրիս մօրն ուՅովհաննէսի հետ չորս հինգ վայրկեանի մէջ ասոնց ամէնքը դիտելէ ու խորամանկ ակնարկներով չորս կողմն ուսումնասիրելէ ետք, վայրկենական մելամաղձոտութեան մը ենթարկուեցաւ։ Մեծ սիրտ աղջիկը կը կարծէր որ առաջնակարգ հարուստ մըն է հայրը, մինչդեռ անոր փայլն ու մեծութիւնը կը նսեմանար Ռաճային այս մէկ սրահին առջեւ որ գանձատուն մը կրնար սեպուիլ բաղդատմամբ իրենց հարստութեան։

Ամենէն աւելի ուշադրութիւն գրաւողը արհեստական մեծ սիրամարգ մըն էր որ թառած էր սրահին կեդրոնը, ձոյլ ոսկւոյ եռոտանիի մը վրայ։ Թըռչուններու թագուհին հոն ի հանդէս բերած էր ամբողջ պերճափառութիւնը փետուրներուն որոնց գունագեղ չքեղութիւնը բնականին յար եւ նման արուեստով պատկերացուցած էին, փետուրներուն տեղ անոնց դոյնին նման գունագեղ թանկագին գոհարներ գործածելով։ Դեղարուեստին նրբութիւնը մէկ կողմէն, վրան զետեղուած հազուագիւտ քարերուն ճոխութիւնը միւս կողմէն, շլացուցին աչքերը նորեկներուն որոնք չտես երեւնալէ վախնալով հանդերձ չէին կրնար զսպել զիրենք այս հրաշակերտ թռչունը դիտելէ։

—Ինչ կարժէ արդեօք, հարցուց Պէսթրիս, հազիւ լսելի ձայնով։

—Մէկ միլիոն սթէրլինը քիչ է, պատասխանեց քարտուղարը։

Զեռնտուութեան կրօնական մասը տարբեր սրահի մէջ պիտի կատարուէր և հարս ու փեսան ներկայ չէին հոս։

(Շարունակելի)